



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



1999

Ա. Յ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

ԵՐԿՈՒ ԲԱՆԱԿՕՍՈՒԹԻՒՆՔ



Ա. ԹՇՈՒՄՈՒԹԻՒՆ ԵՒ ԳՈՒԹ

Բ. ԳԵՂԵՑԻԿՆ ԵՒ ԳԵՂԱՐՈՒԵՍ ՏՔ



Ա. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

1880



Հ ՑԱՇԱՀԱԿ

ՑԱՇԱՀԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԵՆՏՐՈՆԱԿԱՆ

91246-Ա

28. 17.48.



Հետեւալ երկու բանախօսութիւններն արտասանելով, հեղինակն ուզած է պարզել երկու մեծ զաղափարներ որք ամենէն աւելի գրաւած են իւր ուռ ու համակութիւն եւ զոր հզօրազոյն շարրեւ հաւատացած է միշտ մարդկային բաղաբակը բուրեան . նախ՝ այն քէ ուրպէս զի բրուռութիւն տակու անհետի աշխարհէ եւ մարդկութեան եցանկութիւնն կարելի լինի, անհրաժեշտ է Գուր այն ամէն բարութեանց բոյ զոր կը բերէ բաղաբակը բուրեան . եւ երկրորդ այն քէ Գեղեցիկն զգացման մշակումն, Գեղարդուեսից եւ հանաստեղծութեան զարգացումն մի ժողովրեան մէջ կը հմապատասխանէ նորա բարոյական զգայութեան, բարոյական հուրեան անման, եւ քէ այդ ժողովուրդ կը յառաջադիմէ այնքան որքան իդեալ զեղցկութիւնն կը զարգանայ եւ արուեստական երկերու տակ կը մարմանաւորի նորա մէջ :

Դրոյ եւ Գեղեցիկն զգացումներն երկու ազնուազոյն կրեւ են որ կը բացատրեն իւրեանց մէջ ինչ որ ունի մարդուն ամենէն ասուածային իւր մէջ, եւ յորոց չկարէ մի ազգ զուրկ լինել առանց վայրենութեան մէջ անկնելոյ : Պէտք է դիմել քէ ամէն բաղաբակը բուրեան ծնունդ է այս զգացմանց, քէ ինչ որ երիստնեայ բաղաբակը բուրեան տուած է զերազանցութիւն այլոց վերայ՝ իւր մարդաբական հաստատութիւնն են անծանօթ ներանու բաղաբակը բուրեանց, քէ Արքէն այն ատեն ամենէն աւելի յառաջադիմ էր եւ զերիչան երբ ամենէն աւելի ուներ բանասեղծ եւ նարտա եւ երբ իւր զազարան վե-

րայ Պարքենու իինքն կը ձգեւ արեւու նանանչներն եւ  
ժաղովրդեան նայուածներն :

Գուր եւ Գեղեցիկ բոյ են , կամ մանաւանդ ինքն  
խակ Գուր Գեղեցիկն է զգացման մէջ . մի զբած ողի  
շխատ անզզայ իինեւ զեղեցկուրեան , եւ մի սիրահար  
զեղեցկին լի ունի սիրսն անհուն զորովով . այնքան զե-  
ղեցկին զգացումն արզաւանդ է վեհ կրիմ , առափենու-  
թեամբ :

Անս եւ կը միացնէ այսօր նեղինակն այս երկու  
բանախօսուրիննեն սոյն հատորիկին մէջ եւ կ'ընծայէ  
Հայ ժողովրդեան զոր կը փախաէր տեսնել վեն եւ եր-  
շանիկ : Հարկ է առել թէ բանին պէտք ունի սա սոյն  
զգացմանց դարմանելոյ համար այն անրիւ բռուառու-  
թիմբ զոր ունի իր մէջ , առաջադրելոյ համար իրեան  
վեն նպատակներ եւ խորհուրդներ , եւ նոցա զեղեցկու-  
թեամ զգացման մէջ բաղելոյ այն ոյժ որ կարեւոր է իրա-  
ցումն ասլոյ համար իր տեսպականին :

Սիրել զեզարուեսներն , սիրահարիլ բանաստեղծու-  
թեան մեծնալ է մեռով , հոգով , եւ մեծ հոգիներու մէջ  
կը ծնին մեծ զազափառեր . պէտք է ընդլայնել Հայ մըս-  
երու կարի անձուկ հորիզոնն , ընդլայնել Հայ սրբի  
զգացումներու նեղ սահմանն զոր , կարծես , զձուձ տահա-  
սիրութիւն , կարնամիս անձնասիրութիւն եւ կոչ նեւսա-  
սիրութիւն միայն զծել են ցարդ ընդհանրապէս . . . :

1879 Հոկտեմբեր 3 Խոսկիստար

Ռ. Յ. Պ.

ԱՅ

## ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆ

ԵՒ

## ԳՈՒԹ

ԱՐՏԱՍԱՆԵԱԼ

Դ լարանի Հայ-Գրական Ընկերութեան ի Գումզափու

1877 Սեպտեմբեր 18

Ա

Ճայգահանդէս մի էր փայլուն եւ մեծա-  
գլորդ : Լուսով համակ ողողուն էին սրահք .  
ծաղիկք ամենուրեք եւ պսակք : Խնջոյից  
տաճարին մէջ փրփրագէզ բաժակք ման կու-  
գային ձեռնէ ի ձեռն . արբեցութեան հեշ-  
տալից շոգին՝ երազներով բեղմնաւոր՝ պա-  
տել էր ամեն գլուխներ : Ամեն ըթան վերայ  
մի երգ կը սաւառնէր , եւ ամեն աչք կը  
փայլատակէր բերկրութեամբ հրավառ : Կոչ-  
նականաց ամբոխն ողողեց որահներն . պա-  
րոններ էին պերճափայլ , ոլորուն պեխերով .  
անուշահոտ մազերով եւ խրոխտ ճակատով .  
եւ տիկիններ իւրեանց թեւակից , լուսեղին  
էակներ շլարչեայ — զրեթէ օդային — շըր-  
ջազգեստներով որոց տտունք ընդ քարշ գը-  
նոյին թաւշապատ տախտակամածին վերայ

իրու գէսք վարսամից ընդ երկինս . եւ ծառ-  
զիկներ ունէին իւրեանց մերկ լանջաց վերայ ,  
եւ աղամանդներ իւրեանց գլխոյն ու մա-  
տանց . կարծես , տիւն են լուսայորդ՝ բիւր  
արեգակամերք զարդարուն : Ահա երաժշտու-  
թիւնն , խօլ , կը բարձրացնէ իւր ձայնն պը-  
զընձեայ . գաշնակածոյն ալիքներով կը ծը-  
փայ մթնոլրտոն սրահից . Վալն բոցավոռ ,  
իբրեւ արուեստոկան հրոյ մի անիւ , կը  
դարձնէ արագ երջանիկ զուգապարից չրջա-  
նակն . կը դաւնան իրու սիրոյ եւ երջան-  
կութեան յորձանքի մէջ տարուած , ինչպէս  
կըսէ Տիւմա , մի աստուածային երազի մէջ  
հեշտորօր . . . : Զմեռէ եւ գիշեր . բայց ոյդ  
սրահից մէջ , որք Հայութ և Քէլքներու մի տեսիլն  
կընծայեն , վառարանի ճարճատուն բոցն կը  
ծաղրէ խստաշունչ եղանակն , եւ ջահից լըսն  
մի ափւ կը յօրինէ մեծապայծառ : Հուսկ ու-  
րեմն արշալոյսն կը բանաց աչերն եւ կը նայի  
հորիզոնէն . կը տժգունին ջահք . հեշտութե-  
նէ յոգնած , կը բաժնաւին հրաւիրեալք , եւ  
փողոցին մէջ ձի , կառք , գեսպակ կը յուզին  
կը փոթորկին թռուցանելոյ համար զնոսա  
Մորդէի բազկաց մէջ ի պահուն յորում կը  
հնչէ ժամն աշխատութեան :

## Բ

Սալարանին մարմարեայ սեմոց վերայ մի  
մարդ կայր կծկեալ կամ մանաւանդ մի մարդ-  
կային կերպարան : Մի աղքատ էր այն նո-  
թութենէն եւ ցրտէն թմրած քան ի քուն ,  
բարձ առած գլխոյն քարն սառուցիկ , եւ  
վերմակ՝ ճիւնն որ ծածկած էր զայն կիսով ,  
եւ փայտացեալ ճեւնն դեռ կարկառեալ էր  
ի մոյր : Եւ ոչ ոք նշմարեց զնա :

Թշուառութիւնն էր այն կիսութեան եւ Ե-  
րանութեան դրանն առջեւ սովլամահ եւ ցըր-  
տասառոցց . թշուառութիւն , հակակողմն  
միտալին , մարդկային ընկերութեան մի ու-  
րիշ երեսն , գիշերն օրուան , ողբերգութիւ-  
նըն կատակերգութեան քով , անդունդն մը-  
թին ծաղկագարդ գետնին տակ , դրախտին  
տակ գժոխիքն : Թշուառութիւնն ներկայա-  
ցաւ ինձ իւր ամեն երեւոյթներուն տակ ,  
եւ մտածեցի թէ ո՛չչափ մութ կայ ոյն լու-  
սոյն ետեւ ուր կը ժողովին ու կը խսյտան տ-  
ռասնձնաշնորհեալ ողիներ , թէ այդ ծիծաղք  
ինչ արտասուաց ծովու վերայ կը թռչտին ,

թէ այդ շլարչը եւ ծիրանիք ի՞նչ մերկու-  
թեանց հետ կը հակապատկերին եւ թէ այդ  
կեանքն առոյդ ի՞նչ մահեր կը ծածկէ . . .

## Գ.

Ահա աղքատին ընտանիքն : Մի ձեղնայար-  
կի մէջ կը բնակի . ձմեռ է . իւր գլխոյն վե-  
րայ մի ճիւնեղէն տանիք կայ եւ բուքն հա-  
զար եւ մի ծակ ու ծուկ ունի ուստի ելու-  
մուտ կընէ ազատ եւ անպատկառ : Ածուխ  
չկայ, հաց չկայ, հայրն մի գործաւոր էր  
աշխատասէր . բայց խիստ է ժամանակն, կը  
պակասի գործն : Մաղերն օճախուիւ դիզուած,  
կեցած է, քարացեալ, եւ մոլորեալ աշերն  
սեւեռած կնոջն ու զաւակաց վերայ, որք  
« հա՛ց » կ'աղաղակեն, դալկատիպ եւ մա-  
շած, քաղցէն կրծուած սոկորներ, որոց  
բերանաբաց կ'սպասէ Մահն, կատաղի եւ  
անյտգ : Զաւակաց կրտսերն մի մանկիկ է  
սոտդիաց—մի աղազուն տերեւփիկ . կուլսյ,  
կը ճչէ, ի զուր սեղմելրդ իւր մօր ցամքած  
ծծերն որ կը զանան իւրեան կենսատու հե-  
ղուկն : Կ'անիծէ հայրն իւր բազուկներն որ  
այլ եւս չեն կարող ասլեցնել իրեններն . ըլ

գիտեմ ի՞նչ կ'զգայ, ինչ կը խորհի . մի տար-  
տամ խաւարի մէջ ծփալ կ'զգայ զանձնն,  
եւ այդ խաւարն լի է ուրուականներով որ  
քստմնելի բաներ կը շնչեն իւր ականջին :  
Յանկարծ մարած աշերն կը կայցկլտին մի  
դիւոյին խնդութեամբ . դուրս կ'ելնէ խցի-  
կէն խելայեղ . մի քանի վոյրկեան յետոյ,  
երբ զիշերոյն ստուերք սփռուած են Ովկէանին  
վերայ, մի ճողփիւն կը լսուի ալեաց . ծուրց վե-  
րայ մի մարդկային կերպարան կ'երեւի ու կը  
սուզի երիցս եւ հուսկ ուրեմն անհետ կը լի-  
նի բնաւին, եւ ջուրն իւր նախկին հանդար-  
տութիւնն կ'առնու վերստին . թշուառ հայ-  
րըն այլ եւս իւր նօթի զուակաց աղիքնե-  
րուն գալարիլն չզգայ յինքեան . հանդչե-  
ցա՛ւ առ յաւէտ : — եւ կամ, կը դառնայ  
յիւր տուն եւ ոճրով գնուած մի հաց կը բե-  
րէ իւր որդւոց . բայց ահա ետեւէն կ'երկըն-  
նայ մարդկային անողոք արդարութեան եր-  
կաթի ձեռնն, կը խլէ հացն իւր բերնէն, կը  
բռնէ օծիքէն եւ կը քարչէ . ուեւ պլնձեայ դռներ  
կը բացուին եւ կը գոցուին իւր վերայ . ծովուն  
տակ կամ ընկերութեան, թիարանի մէջ կամ  
անդնդոյն, նոյն բան . « մնա՛ս բարեաւ, արեւ,  
մնա՛յք բարեաւ, աստղեր » ինչպէս կ'երգէր

Դուրեան : Մի հոգի կը նաւաբեկի , մի հոգի կ'ընկուզանի , եւ նորա հետ մի ընտանիք թռչունք իւրեանց բոյնն զրել էին սասոց վերայ . տապարն աղցեց զծառն ի բնոյն . կը թռչին թռչունք , կ'երթան ի չորս հողմունս , յանձանօթն , ի մութն . եւ աւա՛զ , ի՞նչ թակարդներ կան , ի՞նչ ոստղեր : եւ մայրն մանկամարդ կ'երթայ ի գերեզման կամ յամօթ . զի քանի՛ք կ'երթան ամօթոյ տղմին մէջէն ժողովել հացն զոր կը զանոյ իւրեանց Աշխատութիւն կամ դութ : Միշտ միեւնոյն պատմութիւնն . Ժան Վալժա՞ն եւ ֆանթին : Ա՛հ , թշուառութիւն . . . .

## Պ

Տեսէ՛ք , մի խեղճուկ խշտեկի մէջ մի մանուկ կոյ պառկած . հիւանդէ , կը տառապի , աղաւնեկիկ մի է գոզցես որ նետահար ինկելէ գետին եւ որ իւր թռիչն կը փորձէ առնել յերկինս վերատին : Մի կին ծռածէ նորա վերայ — իւր մոյրն է — . ի զուր կը ջանոյ հանդարտեցնել զնա , ամօքել նորա ցաւերն իւր բռնի ժայիտներով , ինչպէս յաճախ մանկան արցունքներուն մէջէն յան-

կարծ մի ժայիտ կը ծագէր՝ իրը ճառագայթ ցողագին ամսկերէ՝ պատասխանելց համար իւր մօր ծիծաղին : Հիւանդութիւնն անգութէ . մայրենի ժայիտն , մայրենի գորովմն բառաւական զօրաւոր չեն նորա գէմ . — ա՛հ , բըժի՛կ , գե՛ղ . բայց աղքատ է կինն եւ այրի . բա՛րէ , հարկ է որ մեռնի իւր զաւակն այնքան մատաղ , նա , իւր տխուր ու ամսցի հովախն վարդն վերջին , իւր հօր պատկերն , նորա կենդանի յիշատակն . . . : Այսուն ինչ յառաջ կրակներու մէջ էր մանուկն . հիմա կը պազի . մահոււան ցուրտ չունչն հասուր ի նա , ինչպէս ձմեռնային պաղ քամին կռւգայ թօթափել գարնան մի վաղափիթիթ ծաղիկ : Ի զուր կը սեղմէ զայն մայրն իւր կրծոց վերայ ճգնելով տալ նմա բոլոր ջերմութիւնն իւր մարմնայն եւ , եթէ կարելի է , անցընել նորա լանջաց մէջ իւր կետնին . ա՛հ , քանի՛ցս կ'ուզէր մեռնիլ , եթէ իւր մահն կարէր գնել իւր որդւոյն կեանքն : Բայց տղեկին վերջին նայուածքն կը սառի անթարթ . այլ ջնարժէ իւր կոթնաթոյր ձեռներն ու ոսաներ . այլ , կարծես , իւր պատաւանդանէն կործանեալ մի հրեշտակի արձան է : Մանկան հոգին — թռչուն իւր վանդակէն խու-

սափած — երջանիկ է թերեւս ազատ թեւած-  
ծելով երկնային դաշտաց մէջ որ չիք ո՛չ  
ցուրտ , ո՛չ քաղց , ո՛չ ցաւ . բայց մայրն , բայց  
մայրն — հէք կին որ , խելայել , « մի բան կը  
փնտաէ ստուերին մէջ կորուսեալ » , ինչպէս  
կ'ըսէ Հիւկօ : Ա՛հ թշուառութիւն :

Ե

Հայտատանի — կամ որ եւէ մի աղքատ  
գաւառի — գիւղերէն մին է . առաւօտ  
է , արեւու ճանանչավարս գլուխն բարձրա-  
ցել է սարից կոնակին : Գիւղին ծայրն կանգ  
կ'առնուն մի կին եւ մի պատանեակ . պան-  
դվիստութեան մօխաղն առելէ յուս պատա-  
նին . տխուր եւ անբարբառ կը կենան գայրիկ  
մի , եւ լոխն արտասուք կը սահին . Հուսկ  
ուրեմն մի ճիգ կ'ընէ կինն յնտս ընկրկելց  
իւր որտին մէջ հեծեծանքներն որ կ'ուզեն  
դուրս ենել . եւ իւր որդւոյն — փոքրիկ  
Հայաստանցի կամ Սալօացի — զրո օտարու-  
թեան տժգոյն աստղերուն կը զրկէ , իւր  
վերջին համբայրն ու օրհնութիւնն կուտաց .  
« երթա՛ս բարեւա , կ'ըսէ , հայրենի հողն  
քեզ կեանք կը զլանայ , գնա , թերեւս օ-

706.

տարութեան ժայռերն նուազ անգութ լինին .  
գնա , Աստուած քեզ առաջնորդ . յուշ քեզ  
մայրիկդ . . . : » եւ արտասուք կը խեղդեն  
իւր ճայն : Վերջին անգամ մի եւս կը յառէ  
պատանին տրտում աշերն իւր մօր տնոց դի-  
մաց եւ հայրենի գիւղակին սարերուն վերաց ,  
զորս , ո՛ գիտէ , գուցէ յաւիտեան չպիտի  
տեսնէ այլ եւս : — Քիչ մի հեռուն մի մնչիւն  
կը լսուի ողբագին . նոր փեսայն իւր հրա-  
ժեշտն կուտաց իւր հարսին . կտրճին ոտքն  
ուզեցին կապել , սիրան ու հոգին այլ կապ-  
ուած են ուժգնապիրկ : Ո՛հ , ի՞նչպէս թողու  
առագաստն , բոյնն իւր երտզներուն , իւր  
յոյսերուն . ինչպէս թողու այն քնքոյշ էակն ,  
իւր հայրենի գաշտաց ամենէն երկնարոյր ծա-  
ղիկն : Նուազ ցաւագին թողուց Ադամը զեղեմն  
փափկութեան , զի իւր հետ էր իւր սէրն որոյ  
ժալիսն գիտէր ամեն մութ ի լցո փոխել : Կ'ա-  
նիծէր ժամն ուր քահանայն միացուցած էր  
իւրեանց ձեռներն . կ'ուզէր յաւէտ չփրած լի-  
նել , չծնած լինել . սիրել եւ բաժնուիլ . երկու  
սրտեր յիրեար կցել , յիրեար խառնել , եւ յե-  
տոյ պատռել զայնա . ա՛հ , յուսահատութիւնն ,  
անէ՛ծք : Բայց հարկ էր խորհիլ նոցա վերայ  
որ պիտի գային . մանուկն — պտուղն այն

ծաղկին որ կ'անուանի մէր — երբ գայր , սը-  
նունդի եւ ջերմութեան պէտք պիտի ունե-  
նայր : Ա'հ , երթամ , երթամ . տառապի՛մք  
մէք , չէ փոյթ , միայն թէ երջանիկ լինի նա .  
նա , այսինքն երրարդն որ պիտի գայր լրա-  
ցնել ընտանեկան յարկի երրորդութիւնն —  
մայր , հայր եւ մանուկ — , եւ զոր արդէն  
կը սիրեն անհուն գորովով : — Վերջին համ-  
բայրներու վերջինն սիրատարփ ամոլից շրթ-  
ներն կը միացնէ , մինչ , անդին , մայրն իւր  
շրթունքն կցած է իւր գաւեկին պայծառ ճա-  
կատուն . ուռի մի է արտասուաթոր հակած  
մի ջինջ առուակի վերայ որ կը խոռուափի :  
Հուսոկ տրեմն կը բաժնուին , ոտքն գնայ ,  
սիրտն կենայ . քանի՛ցս իւրեանց ետին կը  
նային եւ համբոյներ կը զրկեն իւրեանց սի-  
րելոյն , մինչեւ մայր , հարս , տուն , սարք  
եւ զանդակին շնչական եկեղեցւոյն ծածկին  
հորիզոնի մշուշին ետեւ , որ ախուր է գե-  
րեզմանի ստուերին պէս որ կը գաղնայ ի  
մէնջ զայն զոր սիրեցինք : Մնացողին համար  
այլ կը վերջանայ օրն , գիշերն կ'սկսի , եւ  
նժդեհին համար օտարութեան ձմեռն :

դունդն մի վարդ որ եղերաց վերայ ծլելէր . . .  
Մի քանի տարի յետոյ իջեվանի մի անկիւնն  
մի երիտասարդ կը մեռնի « պատն երեսին »,  
որպէս կ'ըսէ ժողովուրդն իւր նկարազբէչ  
լեզուով . բեռն կոտրեց իւր հասակն նոծի ,  
բայց մանաւանդ սիրելոյն կարօտն կրծեց  
իւր սիրտն , իբրեւ մի ծառի մէջ բունած մի  
որդ . պանդուխտն է որ կը մեռնի իւր չարա-  
տանջ կետնքէն եւ մանաւանդ կարօտէն . ո'հ ,  
երկու զրամ չկարաց քովէ քով բերել վճա-  
րելոյ համար մի մուտք այն նաւին մէջ որ  
այնշափ անգամ իւր առագաստից ծալքերուն  
մէջ իւր սիրտն տուած տարած էր : Բաց են  
իւր պաղած աշերն դեռ զսկրելիս փնտուելով  
դատօրկութեան մէջ — մայր կամ հարս —  
եւ սառ շրթունքն դեռ կ'այրին գոգցես համ-  
բուրին կարօտով : Աւա՛զ , ո՞ւր է մայրն , ո՞ւր  
է հարսն , ո'հ , ո՞ զիտէ . յուսահատք երկրի  
վերայ իւրեանց հոգւոյ հատորքն վերստին  
տեսնելէ . թերեւս յերկին են թուած անդ  
սպասելոյ համար նոցա : Ա'հ , թշուառու-  
թիւն . . . :

Զ

Ի՞նչ կրակոտ է սա պատահին . իւր խոշոր  
աչերն հանձարի հուրն ունին . եռանդուն է  
եւ խոհուն . գիշերոյն աստղերն ունի իւր  
ճակտին վերայ եւ խոհքն մթին : Աղքատիկ է  
բայց հարստի զաւկին նախանձն կը զրգաէ :  
Դասարանի գրասեղանին վերայ , իւր ճակտ-  
արն , մի անդիմադրելի ձգողութեամբ , յին-  
քըն կը ձգէ . միշտ դաստիարակին աչերն .  
այդ պայծառ եւ լուրջ երկնքին վերայ մի ա-  
պագայ կը կարդայ նա . մի մեծ բան կը նա-  
խազգայ այդ խարսեաշ զլսոյն մէջ : Ինչպէս  
առտեղց անթիւ բազմութեան մէջ տանք ,  
որ մի կենդանի լցոյ ունին եւ ինքնաբուխ ,  
յերկին ելած ամէն նայուած նախ ինքետնք կը  
զրաւեն , նոյնայէս անթիւ ուսանողներու մէջ  
մի անծանօթի հայեցուած զառաջինն կանգ  
կ'առնու այդ սլատանույ գէմքին վերայ . մի  
զալափար է կենդանի , որոյ վերայ կը հանգ-  
չի ամէն միտք : Վասեմ հետաքրքրութիւններ  
ունի . ծաղկին ցօլալից բաժակին նուազ ան-  
յագութեամբ կ'ըմպէտ արփենի ճաճանչքն

քան այս մատաղ ոգին դասատուին խօսքն :  
իւր տղայական խորհրդածութեանց մէջ մի  
նոր հոգւոյ բոյրն կ'զգացուի : Տղայ , կը սի-  
րէ ալնուուլ ի գեղեցիկն , եւ ճշմարիտն խիստ  
համցյքներ ունի իւր համար : Կ'զգամք թէ  
մի կաղնի կը բովանդակի այդ խոզկաղնոյն  
մէջ , թէ այդ արշալոյսն մի արեւ կ'ազդա-  
րարէ եւ թէ մի մեծ մարդ կայ այդ տղուն  
մէջ . « մի վսեմ տղայ է » , որպէս Շաթո-  
պրիան կ'անուանէր զշիւկօ մանուկ : Բայց ա-  
ւա՛զ , իւր հայրն աղքատ է . տղան տասնեւ-  
չորս տարեկան է . ինքն տկարացած է , թէ-  
պէտ դեռ երիտասարդ , զի կեանքն խիստ ե-  
ղած է իւր համար , եւ մարդ շուտով կը ծը-  
ռի այդ բեռին տակ . մի նեցուկի պէտքն  
ունի . այլ հարկ է որ գոնէ տղայն սկսի իւր  
կեանքն շահիլ : Հրաժեշտ կուտայ պատանին  
իւր ուստւմներուն . վարժարանին կը յաջորդէ  
կրպակն . մի զրգի տեղ մի գործւոյ վերայ  
կբած է , միտք չէ յզկածն՝ այլ երկաթ . այլ  
ամէն օր լսած ձայնն թերթերու թղթատման  
եւ զրիշներու թղթին վերայ շիման խորհրդ-  
գաւոր շունչն չէ , այլ միճին գոռիւնն սալին  
վերայ : Ի՞նչ անկումն , խորտակումն ապա-  
գայի , խաւարումն աստեղ : Զանարգեմ ար-

հեստն , չանարգեմ աշխատութիւնն , բայց  
ամեն ոգւոյ մի գործ . մին նիւթոյ գործա-  
ւոր , միւսն հոգւոյ . սմա՝ գործի , նմա՝ զը-  
րիչ . միոյն երկաթ դարբնել , միւսոյն սիրտ  
յօրինել , միոյն ձեռք լինել , միւսոյն միտք:  
Աւա՛ղ , երբ հանճարն մեքենայ կը լինի . . . :  
Եւ քանի՛ հանճարներ , որք կարէին իւրեանց  
շուրջն աստուածային լըյս մի ծաւալել , կը  
խաւարին այսպէս , կը կորնչին թշուառու-  
թեան անդնդոյն մէջ , կը ջախջախին կը փըշ-  
րին աղքատութեան ծանր երկանաքարին տակ:  
Ա՛հ , թշուառութիւն . . . :

## Ե

Կէս գիշերոյն մէջ երկինք մի անսովոր պայ-  
ծառութեամբ կը փայլի արենագոյն . յուսա-  
հասութեան ձայներ կը լսուին . — հրդե՛հ  
կաց . — բոցք՝ դժոխային բազմագլուխ ձի-  
ւաղի մի իժախախւ մազերուն նման՝ կ'ոլորին  
վեր կը բարձրանան եւ կը լիզուն եթերային  
կամարն : Մի հրեղէն գետ ողողեր է թաղն  
ողջոյն , կը վազէ մրմուազին իբր վիշտալ դա-  
լարուն . իւր առջեւէն կ'ընթանան արհաւիք,  
իւր ժանիքն , իբրեւ թոյն , աղէտք կը ժայթ-

քէ իւր շուրջն : Անյաղթելի է տարրն անողոք.  
այր ու կին , մանուկ ու ծեր , ահարեկ խուռ-  
նընթաց կը փախչին իւր առջեւէն նորա հա-  
մայնածախ կատաղութեան յանձնելով իւր-  
եանց յարկն ընտանի . ի մէն մի ակնթարթ-  
տուն մի կը կործանի ահաւոր շառաշմամբ ,  
երջանկութիւն մի կը թռչի , ընտանիք մի կը  
վիփ : Աղեխսարշ գոշիւներ կը խառնին բոցե-  
րու մունչիւնին հետ եւ մի քսումնելի համա-  
նուագ կը կազմեն . եւ այս գոշիւններուն մէջ  
ձայներ կան որ ի զուր « օգնութի՛ւն » կ'ա-  
զաղակեն . — ա՛հ , թշուառութիւնն » կ'ա-  
րու հետ կը կռուին , եւ սակայն տարրն կոյր  
եւ անսիրտ կը լափէ զայնս եւ կ'անցնի : Մի  
քանի ժամ յետոյ հրդեչն կը հանգչի որպէս  
մի աշխարհակալ որ կը գագրի յագնած այն  
աւերներէն ու մահերէն որովք իւր քայլերն  
նշանակեց : Աւերակաց դէզք եւ ծխաշւնչ  
մոխրակայտք միայն կը մնան անտի որ մի  
գիւղ էր զուարթ . թշուառներու խումբեր ,  
սգափետուր բռերուն նման , կը տեսնուին  
աստ տնդ . սառած քարացած են իւրեանց  
տանց մոխրներուն առջեւ . կը հարցնեն իւ-  
րսփի թէ էր հրոյն այդ ցասումն եղեռնա-  
գործ եւ թէ ինչմէ , մինչ պահ մի յառաջ ըն-

տանեկան յարկին տակ կը քնանային խաղաղ անգէտք եւ երջանիկը , հիմայ իւրեանց գըլ-խոյն կը պակսէր մի տեղի հանդստեան . — ո՛հ , գէթ , երբ ընտանեաց հայրն կը նայի իւր բանազիրկ ձագերուն վերայ որ , տը-խո՛ր , կը ճռւան իւր չորս դին , ամրո՛ղջ գտնէր զնոսա . բայց , յաճախ , այդ մօխրա-կրյտք գերեվիմաններ են նաեւ . . . : Ա՛հ , թշուառութի՛ւն . . . :

## Ը

Սովո՞է , ուրուական կիսխամեւ , որ կը պտտի սո քաղաքին մէջ , ձեռք ձեռքի տուած մահ-ուան հետ : Սո՞վ . բա՛ռ ահաւոր , արդեօք կ'զդայ բովանդակ արհաւիրքն որ կայ այս անուան մէջ նու որ չէ կրած երբէք քաղցի տաճանքն : Մնունդն հատած է քաղաքին . մի պատառ հացի կարօտն կը քաշեն ամէնքն . հօրուստն այլ թշուառ է աղքատին չափ եւ իւր ոսկիներուն մէջ կը մեռնի՛ սովալուկ : Հալած մաշած ստուերներ են մարդիկ քան էակք կենդանիք , խոռոշացեալ աչերով եւ մեռելատիս երեսով : Քաղցն անագորոյն աղիք-ներն կը գալսրէ ու կը բվկտէ . ո՛վ զարհու-

րելի տանջանք . — ո՛հ , օգնութի՛ւն , հա՛ց . — այլ ի զուր , եւ ահա սոսկալի ջղաձգու-թեանց մէջ կը փչէ հոգին մի առոյգ երիտա-սարդ : Նօթի մանկանց ամբոխ մի կը պտտի փողոցներն ողբագին . եւ ի մէն մի քայլ կիշ-նայ մին ի նոցանէ : Հողն ամելէլ , մօր անըս-պառ ծոցն այլ է չորցել , եւ օրրանին մէջ կը թոռմի մանկիկն իբրեւ մի բոյս ում կը զը-լանայ հողն իւր հիւթ , երկինք՝ իւր ցող : Եւ , աւա՛ղ , մայրն կը տեսնէ զայս եւ իւր սէրն — մայրենի՛ սէրն , այն անհուն եւ ա-մենակարող զգացութն — ապիկար է օգնել իւր զաւկին . կը ծոէ գլուխն նորա ճակտին վերայ եւ այլ չառնու վեր : 0°ր կը ծագի , դիշեր կուգայ . մէլ կը նշմարէ . խաւարամած աշեր իւրեանց ու բերանաբաց գերեզմանին մէջ տեղ արձանացած կը տեսնեն միայն թաղ-ցըն « տժգայն եւ անգութ » , որպէս կը կոչէ վոլթէր : Ցաւագին հրաժեշտներ կը լսին առ լցոս , առ կեանս , եւ յետոյ մի գերեզմանա-կան լրութեան մէջ կ'սպառին ճիչ եւ հեծ : Ա՛հ , թշուառութի՛ւն . . . :

Թ

Առ ի՞նչ արդեօք տժգունել է լուսնակ .  
Դող ի դող կը սահի արագ երկնից երեսէն եւ  
ամպոց ետեւ սքօզիլ կ'աւզէ . — զի , բա՛րէ ,  
մի պատերազմի դաշտ կայ արիւնոզող , եւ  
բնչալէս շաղախէ իւր շողերն այդ արեան մէջ  
զոր մարդկային վայրագութիւնն թափեց :  
Դիշեր է . լրած են ոմբաց պայթիւնն , զըն-  
տակաց չչիւնն , ոուրերու խօշիւնն եւ չեփոր-  
ներու շրինդն . մութն , իրեւ մի պատան  
սեաւ , կը պատէ արեանց դաշտն , ծայրա-  
կտուր եւ այլանդակեալ դիակը մի զմիով  
պառկած են , ահեղ եւ քստմնելի . իւրեանց  
աչերէն դեռ վրէժ կը փայլատակէ : Մերթ-  
ընդ մերթ օրհասականներու հռնդիւնք եւ  
վիրաւորներու հեծմունք գլշերոյն լրութիւնն  
ահաւոր կերպիւ կը վրդովին — զի կան դեռ  
կենդանիներ որ կը թողարկին դիականց մէջ  
իրու մեռած — . ահա գիշակեր թռչնոց մի  
պար կ'իջնէ անյագ , եւ , անողատկառ , կը յար-  
ձակի այդ մարմնոյ վերայ . մին աչք մի կը  
փորէ , միւսն լեարդ մի կը կրծէ , մի ուրիշն  
արիւն կը խմէ , եւ վիրաւորն կ'զգայ անդզին

կտուցն որ կը ճեղքէ իւր կուրծքն : Աւա՛ղ ,  
ի՞նչ կատաղութիւն եւ ո՛րալիսի աղջաք . ան-  
հո՛ւն նախմճիր , եւ այդ մեռելոց իւրաքան-  
չիւրն , որ մի թիւ է անտարբերին համար ,  
իւր ետեւէն կը թողու մի ծեր մայր անխնամ  
կամ մի հարս ու զաւակներ աննեցուկ : Եւ  
յետոյ , պատերազմն պայթումն է ամեն վայ-  
րագ կրքերու . մարդ մի գաղան է , մի տարր  
կործանիչ եւ այլ մի միակ զգացումն ունի —  
քանդել , սպաննել — . եւ ահա ոումբն մի  
բոցածաւալ հրդեհ կը լուցանէ մի քաղաքի  
մէջ որ նստեր էր լրիկ ու անդորր . եւ խա-  
զալ գիւղերու վերայ , իրու ամողք մարա-  
խից յանդս ցորենոյ , կը խուժեն հրոսակը  
արիւնարբուք . ջահ եւ սուսեր՝ կատաղած՝ ի-  
միասին կը գործեն . ծով մ'է բոցոյ , ծով մէ  
արեան . բոցն արեան մէջ կը մարի : Ժամ մի  
յետոյ կ'անցնի հեղեղն տւերիչ : եւ սգատը-  
խուր լրութիւն եւ սմայտթիւն կան միայն  
այն տեղեաց մէջ ընդ որ անցաւ . փախստա-  
կանաց եւ առեւանդեալ կանանց եւ աղը-  
կանց արցունքուա աչերն ի զուր իւրեանց ե-  
տեւ հայրենի գիւղն եւ լնտանեկան հիւղն  
կը խնդրեն . — մի գերեզման են անհուն :  
Ա՛հ , թշուառութիւն . . . :

Ժ

Զուզեմ բազմապատկել աւելի այս տխուր  
պատկերներն . — բաւական վշտացուցի աղ-  
նիւ ունկնդիրներս . — չա՛տ են , չա՛տ , եւ  
բազմադիմի են երեւցիթք որոց տակ թշուա-  
ռութիւնն կը տանջէ զմարդկութիւն : Դեռ  
կարէի ցայց տալ մութ կողմերն պատկերին  
զոր գծել փորձեցի ի սկզբան : Բայց երկինք  
նորա դարմանն դրած է ի մեզ . — այն է  
Գութն : Գո՞ւթ , զգացումն աստուածեղին ,  
ողի երկնաթեւ զրկուած յաշխարհ ի նմանէ  
որ ձմերան քոլդարունն եւ գիշերոյն քով տիւն  
ըրաւ , եւ որ ինքն լոկ զիտէ դաղտնիքն  
իւր գործերուն , զրկուած յաշխարհ թշուա-  
ռութեան խաւարին մէջ երկնային մսիթա-  
րութեան ճաճանչներ արձակելց եւ ցաւոց  
բաժակին մէջ կաթեցնելց համար սփոփա-  
նաց մեղրածոր շիթեր : Գո՞ւթ , հրեշտակ  
անոյշ , որ յայց կ'ենէ թշուառին , մերթ  
իւր ձեռին մէջ մի պատառ հացիկ ունենալով  
ի կարկառել առ քաղցն , մերթ մի պաստառ  
ի ծածկել զմերկութիւն , մերթ մի բաժակ  
դեղոյ ի ցածուցանել զցաւ կամ մի բալտ-

սան ի գարման վլրին , մերթ մի գիրք ի լու-  
սաւորել զոգիտութիւն , եւ միշտ մի երկ-  
նալցոս ժպիտ իւր շրմանց վերայ , ժպի՛տ  
դժութեան , ծիածանն այն հաշուութեան  
թշուառութեան ընդ երկինս :

ԺԱ

Գո՞ւթ , մի այլ անուն Եղբայրութեան ,  
մին այն եռակի ճառագայթներէն որ մարդ-  
կութեան ճակատան շուրջն երանութեան  
պատկն կը յօրինեն , — Ազատութիւն , Հա-  
ւասարութիւն , Եղբայրութիւն : — Արդա-  
րութիւնն , որ յինքեան կը բովանդակէ Ազա-  
տութիւն եւ Հուասարութիւն , այս՝ շատ  
աղէաներ պիտի գարմանէ , քանի որ իւր ա-  
րեւն բարձրանայ երկրի վերայ եւ իւր թա-  
գաւորութիւնն ատրածի , շատ ուզզութիւն-  
ներ պիտի բերէ բարեկներու գումարին բաշխ-  
ման մէջ , շատ անհարթութիւններ պիտի հար-  
թէ , շատ մութերու մէջ լցոս պիտի դնէ ,  
շատ անկումներ պիտի կանգնէ , եւ կործա-  
նէ շատ դժոխոց դռներ զոր ընկերութիւնն  
շնած է իւր տակն , իւր ներքին խաւուց  
մէջ . բայց միշտ թշուառներ պիտի լինին ,

քանի որ ոք աւելի զօրաւոր է քան զայլ,  
մին աւելի հանձարեղ քան զմիւն եւ քանի  
որ հիւանդութիւն, հրդեհ, սով, ժանտախտ  
եւ մահ մարդկային սեռին չարաշուք ուղե-  
կիցքն պիտի վիճին իւր օտանդխտութեան մէջ.  
Քանի որ աշխարհի վերայ որցունք պիտի  
մինի, հարկ է զթութեան ժպիտն մարդկու-  
թեան երջանկութեան համար : Երջանկու-  
թիւն, ահա մի բան որոյ գաղտնիքն Աս-  
տուած թերեւս միայն այն արտասուաց կաթի-  
մն մէջ դրած է զոր մի զթոտ աշք կը կա-  
թեցնէ այլոյ թշուառութեան վերայ : Ո՞հ,  
եթէ զիտէին հարուստք թէ անծանօթ հեշ-  
տութեան ի՞նչ գանձեր կան ծածկեալ այն  
գրամին մէջ զոր կը զլանան աղքատին եւ զոր  
մյնպէս յիմարութեամբ կը նետեն հողմոյն . . .  
Գութն մի եւ թերեւս միակ պայմանն է եր-  
ջանկութեան, եթէ երբէք կարէ մարդ երա-  
նութեան ակնկալելարեգական տակ . գութ,  
զոր կրօնքն մի քաղցրագոյն անուամբ կ'ան-  
ուանէ-Ան'ր-, քոյր Հաւատոյ եւ Յուայ . խո-  
րին եւ խորհրդաւո՞ր բառեր, —հաւատալ,  
յուսալ եւ սիրել, — եւ ի՞նչ ոյլ պէտք աւելի  
մարդկային էակին համար որպէս զի զուարթ-  
քայլէ ու անցնի կենաց մէջն : Սիրե՛լ, բազ-

մապատկել իւր էսոթիւնն , յայլս ապրիլ,  
այլ սրտերու մէջ բարախիլն զգալ իւր սրտին,  
լալ այլոյ հետ, բայց նաեւ երջանիկ լինել  
այլո՞ց երջանկութեամբ : Ան'ր , Բնչ վնեմա-  
գոյն տեսարան երկի վերայ որ երբ սէր ունի  
թերեւս այլ երկնից նախանձելոյ ոչինչ ունի .  
եւ ո՞ւր աւելի հեշտիւ կ'ակնարկէ Յաւիտե-  
նականն եթէ ոչ մի խցոեկի վերայ ուր Գը-  
թութեան Քոյրն կը դարմանէ վիրաւորեալն  
զոր պատերազմի դաշտէն ժողովեց : Սիրոյ՝  
զթոյ է միայն մի ընտանիք գործել զմարդ-  
կութիւն եւ զաշխարհ մի դրախտ ուր ամէն  
փուշ վարդէ եւ ամեն ցող՝ մարդարիտ :

## ԺԲ

Ո՞հ, հարուստնե՛ր, միթէ երջանի՞կ էք  
դուք ձեր ճոխութեան եւ հեշտութեանց մէջ  
երբ աղքատն կը կողկողի ձեր ոկմոց վերայ .  
այդ ծիրանեփրփուր բաժակին մէջ չզգայք  
թոյնն որ կը խառնի յայն՝ թշուառին ար-  
ցունքին հետ . Բնչպիսի ներդաշնակութիւն  
մի կը յօրինէ երաժշտութիւնն ձեր ականջին  
այն հեծութեան ձայներուն հետ խառն զոր  
թշուառութիւն կ'արձակէ ձեր շուրջն . երբ

Ղազարոս ձեր գրան առջեւ կը հեծէ նօթի ,  
Բնչակէս ձեր կոկորդէն վար կերթայ հացն եւ  
Բնչակէս այդ պնակներն արխանալից չերեւին  
ձեզ : Տիկնայք փափկասունք , երբ մուշտակ-  
ներու մէջ փաթթուած՝ գեղեցիկ բոցին առ-  
ջեւ որ վառարանին մէջ կը գոռայ եռանդուն՝  
մի օրօրուն աթոռի մէջ կը ճօճիք հեշտիւ , չը  
սարսոայք յանկարծ մի ցուրտ սարսուռով երբ  
մտածէք թէ քանի՞ Քօգէդներ դուրսն օդին  
մէջ կը զափան իրրեւ հէք ծազիկ ցրտահար .  
Եւ երբ կը պարէք արբշու ծաղկներու , շը-  
ղարճներու , լցուերու եւ հայելիներու մէջ-  
տեղ եւ մի թաւչապատ յատակի վերայ ,  
գետնին տակ չլու՞ք ստորերկրեսյ աշխար-  
հի մի լացն ու կոծն , եւ ձեր ոտներ չսառին  
ընդարմացեալ . ի՞նչ , միթէ երջանիկ էք  
դուք . — իցի՛ւ լինէիք . . . բայց եթէ սիրտ  
ունիք , չք . եւ եթէ չունիք , դարձեալ չք,  
զի երջանկութիւնն մի զգացումն է եւ քար  
սրտեր զգացումն չկարեն ունենալ . բայց թէ  
զգայիք իսկ երջանկութիւն , քանի՛ն պիտի  
աճէր այն երբ այդ հացալից սեղանէն մի  
փշուր իյնար նօթիին բերնին մէջ , երբ այդ  
հրալից վառարանէն մի կրակի կոտոր տաք-  
ցընէր ազբատին ցուրտ իցիկն , եւ երբ այդ

ոսկելից քոակէն մի դանկ ուրախութիւն  
տայր մուրիկին , քանզի չուառն՝ զոր կ'սփո-  
փեմք՝ կուտայ մեզ փոխարէն բարերարու-  
թեան վսեմ հեշտութիւնն , եւ միսիթարեալ  
տառապելցն սրաէն յերկինա ոլացոյ օրհնու-  
թիւնք՝ երկնային չնորհաց ցողերաւ փոխուած՝  
կը աեղան մեր գլխայն վերայ . . . :

## ՃԳ

Երկարեցի , կ'ուզեմ յանդ հանել :

Տիկնայք եւ Տեարք , մի ժողովրդեան մէջ  
այնքան տաելի քաղաքակրթութիւն կոյ որ-  
շափ դութ կոյ . սէրն գերագոյն յաղթա-  
նակն է քաղաքակրթութեան . ճարդէկի՞ Եղբարդ ,  
ահա իդէան փիլիսոփայութեան . յայն պարտի  
Ընթանալ քաղաքակրթութիւնն , եթէ չուզէ  
վերատին ի բարբարոսութիւն դառնալ . մի՛շտ  
նուազ չարիք եւ միշտ աւելի բարիք եւ աւելի  
ընդհանուր . ահա՝ « յառաջդիմութիւն » բա-  
ռին բուն իմաստն . Քրիստոնէութիւն մի յա-  
ռաջդիմութիւն է . յառաջ քան զինքն եղող  
կրօնից աստուածք ծարաւի էին մարդոյն ար-  
եան . ջոկերու բաժանումն կը նուիրագործէր  
բրահմանութիւնն . Քրիստոս մարդկային եղ-

բայրութեան գերաքսյն Առաքեալն է . իւր Քիրքն սիրոյ օրինագիրքն է . աէ՛ր , այս բառըն կը համառօտէ կրօնից վսեմագոյնն — քըրիստոնէութիւնն : Եւ միթէ մեք քրիստոնեայ եմք , միթէ մեք ի քաղաքակրթութիւն կ'երթամք , մեք որոց մէջ մի միակ զթութեան ընկերութիւնն խսկ կը պակսի եւ որոց մի միակ բարեգործակոնն հաստատութիւնն այնքան դժուարութիւն ունի ապրելոյ . Ի՞նչ , միթէ մեր մէջ թշուառութիւնք չկան , եւ ո՞ր ազգ յերկրի յորում աւելի արիւնոտ վէրքեր լինին եւ աւելի արցունք քան մերն : Եւ սակայն յաճախ չուառին ողբն , անտէրին լայն , սովարեկին հեծն , հրկիզելոյն կոծն , սպանդխտին հտառաջն եւ հարստահարելոյն բողոքն ի զո՞ւր կը բախեն մեր սրտից ժայռ պատերն . Հարդիսք : Ի՞նչ հեռաւուրսութիւն մեր մարմատաշտ տիկիններէն ցեւրալացի Քոյըերն գթութեան , այն վսեմ աղջիկներն , անձնուիրութեան հրեշտակներն , մեր անձնասէր հարուստներէն մինչեւ Բիտօտիններ եւ Զարիֆիններ , եւ մեր անձնդիւր եկեղեցականներէն մինչեւ Աէն Վէնսան ար Բօլեր . (պատիւ սակաւաթիւ բացառութեանց զոր ունեցած եմք եւ ունիմք) : Մեր մէջ ,

Երբ տիկինն գիտէ « գեղեցկանաւլ առ զթութեան » , ըստ գեղեցիկ բացառութեանն Անայիս Սեկալայի . Երբ գիտցել է իւր ժըպիաքն յոսկի փոխել աղքատին ձեռաց մէջ եւ մի պարահանդիսի մի կրօնական գործոյ սրբութիւնն տալ . Ե՞րբ զգացել է հարսւոտն որբերու հսյոր լինելոյ հեշտութիւնն կամ մի աղքատիկ պատանելոյ նալաստելոյ իւր բարոյական էութեան զարգացման մէջ , եւ Ե՞րբ ունեցել եմք Միրիէլ եպիսկոպոս . խոնարհ պաշտօնեայ աղքատին : Մեր զգացումներն ո՞րչափ պէտք ունին ազնուանալոյ , մեր հոգին ո՞րչափ պէտք ունի սիրոյ : Եթէ խոնարհ ձայնս կարէր լսելի լինել , մի ընդարձակ գթութեան ընկերութիւն կ'առաջարկէի աղջիս , որ ամենուրեք թեւեր ունենայր՝ ժողովելոյ համար ողորմութիւնն եւ կարկառելոյ առ թշուառութիւնն , մի ընկերութիւն որ արձագանգ տայր ամեն ձայնի որ « գըթութիւն » կ'աղջակէ : Այս ընկերութիւնն մի վսեմ քոյրն կը լինէր Արարատեան եւ Հայ-Գրական ընկերութեանց , լոյս եւ ոէր ի միասին կը տեղային Հայաստան ժողովըրդեան վերայ :

---

Բ.

## ԳԵՂԵՑԻԿՆ

ԵՀ

## ԳԵՂԱՐՈՒԵՍՏ

ԱՐՏԱՍԱՆԵԱԼ

Ի լարանի Ընթերցասիրաց Ընկերութեան Օրբագիւղի

1878 Ապրիլ 24

Ա

Տիկնայք եւ Տեարք, ինչ որ այլ տաեն նիւ-  
թապաշտք, մարդն ամէն բանէ յառաջ մի  
հոգի է. յինքեան մարմոս կեանքն ստորա-  
դասեալէ հոգւց կեանքին, եւ գործարանք  
հոգեկան կենաց արտայայտութեան մի մի-  
ջոցն ու գործին են: Ստորգիւ մի խորհրդա-  
ւոր եւ սերա հանգոյց ուժգին եւ կնճռայօդ  
կասլած է ոգին եւ նիւթն մարդոյն մէջ,  
բայց մարդն կ'զգոյց յինքեան ուրոյն եւ ա-  
ռանձինն այս կրկնակի կեանքն. գոզցես  
կրկն եւեր կ'ապրին ի նմա, որք խրեանց  
տռանձին պէտքերն, սնունդն, հաճոյքն եւ  
ցաւերն ունին, առնչակից միմեանց հետ,  
բայց տարբեր յիրերաց եւ երբեմն իսկ ընդ  
դիմամարտ: Ո՞վ կը խորհի թէ կապահու-  
տելոյ, ննջելոյ, հագուելոյ, գայթանաց



պիտոյքն գոհացնելոյ համար . այս ամէնն  
անջուշտ կարեւոր է ասլրելոյ համար , բայց  
կենաց նալատակն չէ , նորո պայմանն է ան-  
հրաժարելի այս աշխարհի մէջ . եւ ո՞վ չէ  
ունեցած այնպիսի վայրկեաններ ուր , նիւ-  
թըն՝ իւր անողութ եւ տաղառուկ պահսննդում-  
ներով՝ խոշընդուն տեսնելով իւր հոգեկան  
կեանքի ամենէն տղիւ վայելմանց եւ ձըգ-  
տումներուն , չէ փափաքած մի սղի . մի ի-  
մացականութիւն լինել զուտ ու աննիմի ,  
զերծ մարմնոյ կապերէն , եւ խորհիլ միայն  
եւ միշտ ; զգալ միայն եւ միշտ . . . . Ամէն  
ոք կը մերկանացը յօժարտակամ այս պատեա-  
նըն զար մարմին կ'անուանեմք , եւ որ վի է  
տիարութիւններով , գձձութիւններով , ախ-  
տերով ընդերկրագրուք եւ յամառ տենչերով ,  
եթէ աշխարհի վերայ մարմնոյ եւ հոգւոյ  
բնակահցութիւնն մի օրէնք շլինէր հարկա-  
գրուած մեր վերայ մի գերագոյն իմացակա-  
նութենէ , եւ եթէ մարմնոյ կեանքն կարե-  
ւոր շլինէր հոգւոյ կեանքին — գէթ մի ժա-  
մանակի համար , քանզի մարդն բնազգումն  
ունի մի անդրդերեզմանական գոյութեան  
ուր հոգին պիտի ապիր իւր յատուկ կեանքով ,  
ապատ , երջանիկ իրր զգերի ձերբազատ ,

տեսնելով անքօղ զճշմարտութիւն եւ սիրելով  
զգեղեցիկն անհշանակ : Ամենուրեք բնու-  
թեան մէջ զօրութիւնն կտպուած կը տեսնեմք  
նիւթոյն հետ , բայց նիւթն չէ զօրութիւնն ,  
Աստուած կեանք գրած է յամենացնի , եւ նիւ-  
թոյ ձեւոյն տակ բացարած իւր կարտու-  
թիւններէն եւ խորհուրդներէն մին , նիւթն մի  
ձեւ է միայն , յայտարար եւ նշանակ մի զօրու-  
թեան , մի զալափարի զոր Աստուած ուզած է  
գնել ի նմա . հանքերէն սկսեալ մինչ ցմարդն ,  
ամեն ձեւոյ տակ մի զօրութիւն , մի օրէնք ,  
մի կեանք կոյ ծածկեալ որ ձեւն չէ , բայց  
այնու կը յայտնուի մեզ . ո՞վ չօշափեց զօ-  
րութիւնն , ո՞վ հոսուսեց օրէնքն , ո՞վ տե-  
սաւ կենաց գոյնն : Բայց մի տիեզերտկան  
եւ աստուածային օրէնք կոյ , այն է յառաջ-  
դիմութիւն : Յաւիտենականն ուզած է այս  
օրէնքն նշանակել իւր գործոյն մէջ . եւ ան-  
հաւասար կերպիւ ու աստիճանաբար իւր ո-  
գին սփառած է բնութեան վերայ , կազմած է  
նոտ իւր ձեռակերագն , ջերմութիւնն ու հիւ-  
լէական ձգողութիւնն անշունչ մորմաց վե-  
րայ՝ կեանք կը լինի բուռոց մէջ , շարժումն  
զգայութիւն եւ բնազդմունք անասնոց վե-  
րայ , եւ խորհուրդ , զգացումն եւ կամք

Մարդկային է ակին վերաց : Մարդն ամէն  
բանէ աւելի կը բացատրէ զլսառուած , ամէն  
բանէ աւելի կը ցալացնէ գերագոյն իմացա-  
կանութիւնն . աւելի մ.ծ է ի նմա սաստուա-  
ծային տարրն , աննիւթականն աւելի բարձ-  
րոգոյն , աւելի երկնացին . իմացական եւ ա-  
զատ էակ մի է նա . իւր Արարչին պատկե-  
րըն սրացակի եւս կը կրէ յինքեան . ի մի բան ,  
նա մի հոգի է զիտակից ինքեան , կարող  
ճշմորտին ծանօթութեան , բացարձակին եւ  
անհունին ըմբռնման , գեղեցկին սիրոցն եւ  
տուաքինութեան : Եւ այս է որ կ'որոշէ զին-  
քըն այլ կենդանիներէ եւ արարչութեան  
անդպին վերաց մի գերագոյն աստիճան կը  
նշանակէ նմա : Մարդն զինութիւն Սաստուծոյ  
հետ միացնող վերին օղակն է :

Բայ արդէն , մարդոցն կեանքն հոգեկան է  
մանաւանդ . իւր կենաց էական երեւոյթներն  
են խորհուրդ , զգացումն ու կամք , այսինքն  
ինչ որ կայ ամենէն աւելի աննիւթական . գա-  
ղափար , սէր եւ ատելցութիւն , ուրախութիւն  
եւ վիշտ , յօժարութիւն եւ գժկանակութիւն ,  
ահա տարերքն իւր հոգեկան գայութեան :  
Ճշմարիտն , այս է իւր մոտաց ազնուագոյն  
անունդն . գեղեցկին , այս է իւր սրաի սիրե-

լոգոյն հաճոյքն . բարին , այս է իւր կամսց  
գերագոյն առարկայն : Այս՝ ստեղծուած է  
ճշմարիտն ճանչելց , գեղեցիկն վայելելց  
եւ բարին գործելց համար , եւ այս միջնցներով  
ձգտելց անգուլ 'ի կատարելութիւն որ նպա-  
տակն է իւր կեանքին , զի յառաջադիմութեան  
օրինքն կը շարունակէ մարդոցն մէջ , եւ մարդն  
մի կատարելագործելի էակ է : Ոգի 'ի մարմ-  
նի , հարկ է իւրեան թափանցել ոգւոյն որ  
կայ ամէն նիւթոյ տակ , զօրութեան որ կաց  
ամեն ձեւոյ տակ . քահանայ բնութեան , ըն-  
թեռնուուլ ձգտմբ արտրչութեան մատենին մէջ  
Արարչին գաղափարն , եւ տակաւ բարձրա-  
նալ ընդլացնելով իւր իմացականութեան հո-  
րիզոնն , իւր կեանքի շրջանակն , եւ գաղա-  
փարէ ի գաղափար , ճշմարտութենէ 'ի ճշմար-  
տութիւն սուառնիլ վերանալ . ս° գիտէ յա՞  
հանելց համար , զի չկարեմք հեռատեսել  
այն նպատակն վում , զօր աստուած ային մատնն  
սահմանած է բարյական աշխարհի սոյն մըշ-  
տընդենական շարժման :

Աստ իմ նստատակն 'ի սպայքար մանել չէ ա-  
մեն գարուց Եպիկուրաներու մահամբայր  
վարդապետութեան դէմ . բայց հարկ էր ա-  
սել զայս ամեն , Տիկնացք եւ Տեարք , անցնե-

լէ յառաջ իմ նիսթայն, զի գեղեցիկն հասկաւալց համար հարկ է հասկանալ հոգին, եւ նոցա համար որք ոչինչ կը ճանշեն անդր քան զնիթն՝ չիք գեղեցիկ՝ այլ միայն հաճոյք գգայական, ինչպէս չիք բարի՝ այլ միայն շահ, ինչպէս չիք բան՝ այլ միայն փորձ, ինչպէս չիք Աստուած՝ այլ միայն զիսլուած կըր եւ անգիտակից :

## Բ

Ի՞նչ է գեղեցիկն. — Հարցումն առօրինակ, գողցես. զի ամէն օր, ամէն վացրկեան 'ի աեսիլ կամ 'ի լուր մի առարկայի որ կը յուզէ զմեզ կամ կը յափշառկէ՝ կը գոչեմք «զի գեղեցիկ»։ Գեղեցիկն, ո՞վ չզգայ զայն, երբ տեսնէ մի կոյս նրբահասակ՝ ուկեցեր եւ աստղաբիր, մի պատանեկան դէմք կայտառ զոր կը ըրջանակեն սեսւ գանգուրք եւ կը լուսաւորեն հանճարալիր աչկունք, մի մանկիկ՝ մօր բնոյն վերայ բուռած ծաղիկ, կամ մի ատլզարդ ծերունի վեհափառ. երբ տեսնէ մի գեղսրաջ նժոյգ օդապար, կամ լոէ մի թռչնոց երգն յանոտախին, կամ դիոէ խաշինքն ճարտակաւոր ընդ մարգ. երբ նկատէ ծաղկե-

հիւս պատմուճանն զոր կ'զգենու գարուն՝ դշասցն բայրերու եւ չողերու, կամ անտառն որոյ ստուերք են խորհրդաւոր, եւ առուակն արծաթի յոր կը կախին լուսնոյ վարսքն ոսկեթել. եւ կամ երբ աշուն —կոյս կիւծեալ— մի մելամաղձոտ վերջալուսոց մէջէ կը նայի տիսուր իւր գեղնած տերեւներուն որ կը թափթիին տակաւ իւր սախց տակ եւ որք թուին լինել իւր յոյսքն եւ երա՛զք վաղանցիկ։ Ո՞վ չզգայ գեղեցիկն, երբ կը տեսնէ հաւատացեալն ի ծունք որբավայրին նուիրական սեմոց վրայ, մի մօր խանդալատանքն իւր զաւկին վերայ որ կախուելէ ստինքէն, ասրբանքն երկուց տարփածուաց որք գողցես յիրեար միայն ապրին, եռանդն զինուորին որ զուարթ կը նուիրէ իւր կեանքն հայրենեաց արեւուն, այրին որ ամշկոտ եւ գաղտագոյի կը նետէ լուսայն գանձանեակին մէջ կամ թէ մի մանուկ որ մի պատառ հաց կը կարկառէ մուրացիկ ծերոյն որ կ'օրհնէ զնա։ Գեղեցիկն, ո՞վ չզգայ զայն, երբ մի վեհ ճշշմարտութիւն, իբրու լուսոյ ճառագայթ, կուգայ յանկարծ, մեր մտքի քօղն պատուելով, մի անծանօթ հորիզոն պարզել մեր առջեւ, կարդալ տալ մեզ բնութեան գաղոնիքն, թա-

փանցել արարչութեան ներդաշնակութեան եւ  
լուծել իմաստն մի այլ տառի ՚ի տառփյն ո-  
րովք Աստուած իւր կամքն ու իմաստութիւնն  
դրել է ի տիեզերս :

Այս ամէնն գեղեցիկ է, զի այսպէս կը դա-  
տէ մարդկային բանականութիւնն եւ այսպէս  
կ'զգայ սիրան որ կը յուզի . կը գորովի, կը  
խանդաղատի, սիրավ եւ զմացլիամբ կը համա-  
կի այս առարկայից ի տեսիլ կամ ի լուր :

## Գ

Բայց մի բարձրագոյն աստիճանն կայ գե-  
ղեցին որ մի մելսմաղձոտ եւ ահախառն  
հիսցումն կ'ազդէ հոգւյն, որ իւր մեծու-  
թեան եւ բարձրութեան ներքեւ կ'ընկճէ կը  
պակուցանէ զմարդկային միտքն եւ անհու-  
նին գաղափարով՝ զոր սովոր է զարթուցա-  
նել՝ կը վերացնէ կ'առջէ զչոգին, եւ զոր  
մարդկային լեզուն կ'անուանէ մի այլ ա-  
նունով, այն է վոեմ : Վոեմ են Մասիս,  
կաւկաս, Ելվինտ, Ալգր, Հիմալայա իւր-  
եանց յաւիտենական անդամութիւն խա-  
րսիօք, ամսլոց եւ ամսլուզաց գօտիով,  
եւ երկնածրար գագաթամբք որոց վերսց կը

կրեն գողցես եթերաց գմբէթն լայնածիր  
իբրու սինք հակայաձեւք այն անհուն տա-  
ճարին զոր աշխարհէ կը կոչեմք . վոեմ է ծով  
ծայրած աւալ, անեզութիւն տարածեալ մի  
այլ վոեմ անեզութեան տակ որ իւրեան նը-  
ման իւր անդունդքն ունի եւ կոհակներն .  
Ովկէան եւ երկին . երկու խորութիւնք,  
երկու անծանօթք միտքն կը մողորի կը ցնորի  
աղեալ երբ միոյն ամսոց եւ միւսոյն ալեաց  
մէջ կը թափառի՝ հոծ ու խիտ իբրեւ մի ան-  
հուն ճակատու կնճիռք որ խոհեր կը ծրարեն .  
Վոեմ է զիշեր իւր մթութեան վերարկուով,  
աստեղաց պսակով եւ լրին ու խորհրդաւոր  
ժամերովն զոր կը զլորէ, լուրջ ու ծանր,  
իբրեւ համրջի մի հատեր : Վոեմ է Սոկրատ  
երբ իւր գերեզմանին եզրն նստած՝ մահուան  
բաժակն ի ճեռին՝ ժմոտպին կ'իմաստասիրէ  
զանմահութենէ հոգւյ . վոեմ է կատօն որ  
կը մեսնի աղատութեան վերայ չալրելց  
համար . վոեմ է ժան տ'Ալք իւր խարուկին  
բոցերուն մէջէն՝ փայտեայ խաչն ի ճեռին  
եւ գաղլոյ անունն ի շրթունս . վոեմ են  
մարտիրոսք իւրեանց կասկարայից վերայ .  
վոեմ է Քրիստոս ի Գողգոթայի ուր կը մես-  
նէր մարդոց վրկութեան համար եւ կը նե-

րէր իւր թշնամեաց . — զսեմ է քրիստոնէութիւն որ կ'ուստ ցանէ սէր փախարինել ատելութեան եւ օրհնիք՝ անիծից . զսեմ է գութերը մի բացածաւալ հրդեհի մէջ կը նետաւի գուրս բերելոյ համար անտի՛ կենաց վասանգով՝ մի մանկան օրօրոց զոր բացք խանձրած են կիառվ : զսեմ է կալիկոններու . Նիւթը ըններու , Քէրէլիներու գիտութիւնն երբ ցոյց կուտոց մեզ միջնցն անսահման ոգեւորեալ մի մշանչենական եւ անհուն սրտով , ուրոց շրջանք եւ մահուածք են անվերջ , յուրում աշխարհներ աշխարհներու չքաղիք ամբոխով կը դառնան այլ աշխարհաց՝ արեգականց շուրջն , որք նոյնպէս բալր այս արեգակականց գունդով կիո կուգոն այլոց շուրջն , եւ այս անեզրաւթիւնն աշխարհաց կը պարէ դաշնակաւոր շուրջ մի կեղրանի , մի զօրութեան , մի ոգւոյ որ կը կենսուաւորէ այս մեծ ամիազն եւ որոյ լոկ գալափարին առջեւ կը չքանայ մարդոց միտքն երբ իւր շրթունք կը թոթովին գոզգոչագին զսնունն Աստուած . . . :

## Դ

Բայց հարկ է հարցումն մի ընելուատ . — Ի՞նչ յարաբերութիւն այս ոյլեւայլ կարգի գեղեցկութեանց եւ վսեմութեանց մէջ . ի՞նչ նմանութիւն ֆիզիքական , մուաւորական եւ բարոյական իրաց եւ երեւութից մէջ . ի՞նչ առնջութիւն մարդկային գէմքին , ծաղկին , առուտկին , ճշմարտութեան եւ առաքինութեան մէջ , լերան , ովկիսնու , զիշերոյն , գիւցազնութեան եւ երկնից մէջ , եւ Էր միւեւնցն անուամբ կ'անուանելք յիրերաց այսքան տարբեր իրեր . ի՞նչ միութիւն , ի՞նչ նոյնութիւն կը գտնեմք ի նոսս . ի մի բան , ի՞նչ է նոցա կապն եւ մրակէս կը սահմանի գեղեցկութիւն : —

Գեղեցկութիւնն , ի՞նչ ձեւոյ տակ ալ լինի , մարդոյն համար մի գալափարէ ազնիւ ու վեհ եւ մի զգացումն հոգեհաճոյ եւ սրտայոց . ուստի եւ բաւն գեղեցկութիւնն է բարոյական , գաղտփարական գեղեցիկն . ֆիզիքականն այնու լոկ գեղեցիկ է զի մի գեղեցիկ գաղտփարիկ կամ զգացման ձեւն ու

բացարաւթիւնն է : Կ'ասէի սլահ մի յառաջ, բնութեան մէջ նիւթն ձեւն է մի զօրութեան, պահարանն մի ոգւս, խորհրդանշանն մի գաղափարի . մարդն կը կարգաց այդ գաղափարն , եւ երբ բանն կը հաճի լնդ այն եւ սիրտն կ'զգածուի անտի , կը կրէ մի ախորժ: Եւ հեշտ տպաւորութիւն , ահա՛ գեղեցկին գաղափարն ու զգացումն , որ միանգամայն ծնունդ կ'ասնուն մոտաց եւ սրաի մէջ, զի գեղեցկութիւնն ոչ միայն կը դատէ մարդ եւ կը մրունէ բանիւ , այլ եւ կ'զգաց եւ կը վայելէ սրախւ, եւ արդէն , որովէս կ'ասէ մի մեծ բանաստեղծ , « ոչինչ այնպէս լոււագայն կը հասկանամք որպէս զայն զոր լոււագոյն կ'զգամք » . Եւ այս նախախնամութեան մի նախահսգ եւ իմաստուն հնարքն է . մարդն , իմացական էակ , գաղափարով եւ ճշնարաւութեամբ մնանելց , տակաւ զարդանալց եւ ազնուանալց ճակատագրեալ , չճգաէր թերեւս առ ազնուական գաղափարս եւ առ վեհ ճշմարտութիւնս՝ եթէ իւր սիրտն՝ նոցահրասրբէն շարժեալ եւ խանդավառ՝ չմղէր զնա: — Այսպէս ամեն ճշմարիւա գեղեցկութիւն հոգւոյն հետ կը խօսի , հոգւոյն կը թափահացէ , հոգեկան է . մի է , թէպէտ բազում են

ձեւք որսց տակ կը յայտնուի : Եւ չմունամք տակ , գեղեցկին գաղափարն մին է այն բացարձտի՝ տիեզերական եւ ընդարսց գտղափարներէն , որսց գումարն մարդկային բանն կը կաղմէ , այսինքն այն ջոհն զոր վտառած է ի մեզ յուփաենական իմաստութիւնն : Թողլ շուարկեն մեզ Հոդէնդոգներու Աստղին , վայրենեաց ճաջակներն , որք անհեթեթ ճեւերու տակ կը մրունեն եւ կը ներկայացնեն զգեղեցկութիւն . թէ մարդկային հոգին ուր վեմք դատել վայրենեաց կարողութիւններով կարի կը սխալիմք եւ անտես ըրած կը լինիմք յառաջդիմութեան օրէնքն . որովէս չափահաս մարդոց կարողութիւնք չկարեն դատուիլ մոնկան կարողութիւններով , նոցահս եւ քաղաքակրթեալ ժողովրդոցն վայրենեաց հանգամանօք . խոզկալինն թիչ գաղափար կարող է տալ մեզ երկնամբարձ՝ հաստարուն եւ առնեմնածիր կաղնւոյն վրայ . դիտեմք մարդըն ինչպէս ըրած է զնա յառաջդիմութեան օրէնքն . սերմն յամենեովին է , բայց ոչ յամենեովին հաւասարապէս աճած եւ զարգացած : Դասնալով մեր գաղափարաց կարգին , կը կրկնեմ , բուն եւ ճշմարիս գեղեցկութիւնն լինելով գաղափարականն , իտէառ

կանն, ֆիզիդական աշխարհի առարկայք եւ  
երեւոյթք այն աստիճան գեղեցիկ են պաշտի  
աւելի գեղեցիկ է գաղափարն՝ խորհուրդն զոր  
կը պարունակեն յինքեանս, կամ զոր կընծա-  
յեմք նոցա, քանզի անցնիւր ոքիւր գաղափար-  
ներով կը դիտէ զբնութիւն եւ առաւել կամ  
նուազ ինչ քան զայլ ոք կը գտնէ ի նմա:  
կետնքն, այժ ստիւռածէ յընդհանուրս . ա-  
մէն ինչ կ'ապրի, իւր յատուկ կետնքն ունի այ-  
սինքն իւր ոգին, թերեւս իւր եւն, կոպճէն  
սկսեալ յորում կացն կը թագչի մինչեւ  
մարդկային մարմինն յորում հագին կ'օթեվանի.

«Յիւսւի իսկ թերեւս ի միջոցի անհունուրեան,  
Յամենայի՞ որ շարժի՞ է նոզի ինչ կենդանուրեան .  
Թերեւս ըսուոյ այս աստեղք քզ մեր զլխովց ցիր եւ ցանք,  
Արեգակունք են կենդանիի եւ ոգեկիր զունեղք բուղունք .  
Թերեւս ովկեան որ զափունս իւր քախէ կոճէ զսուկացեալս  
Զոյլ ընի ալեացն ահազնազոյ զլէ ոզի ինչ զայրացին .  
Թերեւս օպս այս խնկարոյ յերկին ինչ սուրբ թերեւսալաց  
Իցէ ոզի ծփանուտ յերկնակապոյ ի թեւս թերեւս .  
Թերեւս ակն ինչ իցէ տիւ հանանշափիւռ եւ լուսալիր,  
Քիւե՛ հակ չենալազե՞լ բացն արկեալ հոլ սեւարոյ .  
Եւ, ի հակիրն քան, ի յերկինս, եւ ի յերկիր, ւամենուրեին,  
Բնաւն իցէ մտուր, համայն ընչէ եւ է Ասուած . (1)»

(1) Տես «Առաջին Տերեւը», Մահ Սոկրատայ (Թարգմ.),  
Երես 79 :

ասել կուտայ Լամարթին Սոկրատայ իւր կե-  
նաց վսեմագոյն պահուն մէջ : Համաստուա-  
ծեան լինել չկամկիմ, տիեզերքն արարած-  
եւ արարիչ ընդունել, ինքն ինքեան պատ-  
ճառ եւ արդիւնք, զԱստուածն նոյն դնել իւր  
գործոյն հետ . Ստեղծողն իւր գործէն վերէ  
եւ զատ ի նմանէ, կը տիրէ նորա վերայ .  
բայց միանդամոյն իւր գործոյն մէջ է որ զինք  
կը ցոլցնէ իւր մէն մի մասնկան մէջ եւ ո-  
գեւորեալ է արարչական մտածութեամբ,  
որպէս մի արաւեստական երկի մէջ կ'ապրի  
հանձարն որ ծնու զնա . տեսունելոյն տակ  
կը ծածկի անտեսանելին, անցաւորին ու կո-  
րըստականին տակ անանցն ու անմահն, հու-  
նաւորին տակ անհունն : Բովանդակ բնու-  
թիւնն մի մատեան է բիւրթերթեան, ուր կոչ-  
ուած է մարդն հեգել եւ ընթեանուլ . այս-  
պէս ամէն էակը մէն մի տառք են, մէն մի  
բառք, այսինքն մէն մի խմասի պատկերք :  
Բայց, նաևւ, մարդն կը սիրէ իւր իսկ կե-  
նաց արտայասութիւնն տեսնել բնութեան  
մէջ, իւր զգացմանց, իւր խորհրդոց, իւր հոգ-  
ուոյն այլեւոյլ զիմաներուն նկարն ։ Վարդի  
ցողաթուրմ կոկոնն իւր ցաղնոյն վրայ եւ չիկ-  
նոտ արշալցոյն հորիզոնին՝ կը պատկերեն

մանկութիւնն իւր տնմեղաւթեամբն ու չնօրհօք . — վարդատարպիկ սոխակին սկզանայն երգոց մէջ իւր զգացմանց մի արձագանդն կը գտնէ սիրահարն , կամ նրահասակ եւ ըսպիտակ շուշանին վերաց կը տեսնէ այն անրիծու նազելի կոյսն զոր կը սիրէ , եւ այդ զեփիւան նորա շունչն է խնկարոյր որ կուգայ վայգայելով անցնիլ իւր ճակախ վերացէն՝ երազներ սփառելով սիրահեցտ . — աես , սա կինն մայր է եւ զմույլմամբ կը դիտէ թռչնոց մի բաւնիկ ուր մայրն ճարակ կուտայ իւր ճագերուն անխափր . այդ բայնն պատկերն է իւր տան . եւ միեւնոյն որդեգսրով հոգւոյն ջերմակթեամբ տաք կ'զգայ տաւնն եւ բայնն . — ինչ քաղցր է երազել սա ծառայն շուքին տակ . այդ ծառն գեղեցիկ է , երբ իւր հովանաւոր թեւերն ապաւէն կ'ընծայէ թռչնոց եւ տապայն դէմ ինձ . մի էտկ կը թուի լինել զըթափրտ , եւ մինչ իւր տերեւք կը չարժին մի մեղմիկ զեփիւոէ յաւզեալ եւ ի սոսափիւն հեղիկ , ինձ կը թուի թէ մի յեղակործ տենչ կամ խոհ կը շարժէ զինքն եւ կը կարծեմ լըռել իւր ճայնն , իւր հառաջքն խուլ . — աշնանագեղ բնութեան վերջն տերեւն որ կը թօթափի՛ Միլլուացի հոգեվար տարիփաւորին

վերջին օրն կը նշանակէ , եւ սա մերկ ձիւղն որ կը տատանի հողմածեծ պատկերն է մի անցոյս եւ վշտակոծ սրտի . — ձիւնապատ դաշոն պատանք է հագել , մեռել է բնութիւն , բայց երկիրն իւր խորոց մէջ կը պահէ սերմունքն իբրու յայսք տնմահութեան . — սա լեռնագագաթն երկնամերձիկ գոգցես մի մոտածութիւն է անհունին անձկատենչ . — այդ տանգը օդաթթույց սրավար , ա՛հ , խոհեր են եւ երազը երկնաչու որք կը թռչնի մի պահ ոսկեթեւ , բայց վաղ կոմ անագան կը լուծին կ'անկնին լալագին կամ դիր եւ տար կը ցրուին անհետ . — այդ լուսին տրամանաց արդեօք

« . . . Մի ոզի՞ է նա զրած  
Յայդ կերպարան լրատիւր  
Որ յայց կ'ելնէ լիեալ շիրմաց  
Եւ հիւղեկին ցած ու մուր  
Մի ցող կարել ի սես անցր հոյ  
Զոր մահացուաց աչ մոռնան ,  
Եւ սպրել մի խաղցիկ ըող  
Հիմին յանձպիսն օրեւան . (1) »

որպէս կը խոկոցի մի տաղի մէջ . — եւ այդ նաւն տռագատոտալիր անեզր ու մթարած

(1) Տես « Առաջին Տերեւը » , Երես 2 :

ծովուն վերաց մոլորած մարդկային հոգին չէ  
որ մի նաւոհանգիստ կը խնդրէ անձկառ ան-  
հունութեան ու անստուգաւթեան մէջ քայ-  
լամոլպ . . . :

Սյադէս մարդն իւր կենօք , իւր մտածու-  
թեամբք ու կրքերով կ'ոգեւորէ արատքին  
աշխարհն որ պատկերն կը լինի ներքնոյն .  
բնութեան այս տարտամ երաժշտութիւնն  
անցնիւր ոք կ'որոշէ , կը մեկնէ , կը հասկա-  
նոյ իւր ախորժակաց , իւր մտաց եւ սրտի  
աղամաղբութեանց , իւր օրուան եւ ժամուն  
տալաւորութեանց համեմատ , եւ այսպէս առ  
մէն ձեւ , ամէն զցն , ամէն շարժումն մի  
խորհրդանշան կը լինի եւ մի գաղափար՝ մի  
զգացումն կը բացատրէ : Եւ բնութիւնն այս  
կերպ զգալ այնպէս բնական է մարդոյն որ  
բոլոր հին եւ նոր ազգաց երեւակացութիւնն  
կենդանի ողիններով բնակաւէտ գործած է  
զերկին , զերկիր եւ զծով : Վէտաններէն ցե-  
ւետարան եւ Զէնա-Ավեստոյէն ցիտւրան ,  
ամէն կրօն ունեցած է իւր հրեշտակներն ,  
իւր բարփ կամ չար ողիններն , որք միջոցին  
մէջ կ'երթեւեկին անտես . ամէն դիցաբա-  
նութիւն ունեցած է իւր նուիրական եւ ո-  
գերնակ անտառներն , ծառաստանաց շահա-

ուետքն , աղբերց յաւերժահարառւնքն , ծովու-  
համբարուներն , այերց պարիկներն , հողմոց  
այսերն , աղջամիջից ուրուականներն , իւր  
հոգեփոխութիւնն ու այլակերպութիւնքն ,  
իւր Նարդէսներն ու Փիլոմէններն . եւ առա  
մի պատճառն այլ անշուշտ այն խորհրդաւոր  
ու տիեզերական ներդաշնակութիւնն է որ  
մեծ ամբողջին ամէն մասերն իրերաց հետ  
կը թուի կապել գեղացարմար , այնպէս զի ,  
կարծես , արարշութեան մէն մի աստիճանք  
մի ընդհանուր ծրագրի իրականացումներն են  
տակաւ ընդլայնեալ եւ տակաւ կտարեալ  
բայց համապատասխանք միմեանց : Ինչ որ  
այլ լինի , ես ցոյց տալ ուզեցի թէ ամէն  
ձեւոյ տակ՝ զոր գեղեցիկ կամ վսեմ կը զբա-  
նեմք , գեղեցիկ կամ վսեմ մի գաղափար ,  
մի զգացումն , մեր ազնուագոյն մասին՝ այն  
է հոգւոյն մի երեւոյթն կը տեսնեմք , եւ թէ  
ամէն գեղեցկութիւնք կը միանան հոգեկան  
կամ գաղափարական գեղեցիկն մէջ :

Ե

Սակայն բնութիւնն եւ ընկերութիւն գե-  
ղեցիկն կ'ընծացեն զրեթէ մշտ խառնեալ

Եւ ազօտացեալ թերթեամբք , անկատա-  
րութեամբք . գաղափարականն կը ծածկի  
յաճախի ձեւերու տակ որ կ'օքողեն զնա , եւ  
անցնիր որ միեւնոյն աստիճանաւ չունի գե-  
ղեցկին յղացումն եւ զդացումն , աստի ճար-  
տարք եւ բանաստեղծք , տուանձնաշնորհեալ  
չքնաղ հոգիներ զորս Աստուած ճոխարքոր օժ-  
տելէ գեղեցկութեան բնագրմամբ , հոգիներու  
երկնային բնագաւառուն մէջ յաւիտենական եւ  
բացարձակ գեղեցկին լուսովն ողողուն ու  
շացեալ կուգան յաշխարհ , կ'երթան իրուժ ա-  
նին մէջէն յափսուակեալ , յերկինս ճակատ  
շրջապատկ , ակնկառաց յանտես ինչ՝ յիտէա-  
կանն , եւ կը ծուին մերթ ընդ մերթ , եւ մի  
գրոց , մի վրձին , մի կոնտոց կամ մի գրիչ՝  
զոր ունին ի մատանան՝ կը մորմնացնէ յան-  
կարծ իւրեանց տեսպիներն , եւ դարք կու-  
գան միրտանալ այդ երկի առջեւ , եւ մի ճա-  
ռագայթումն որ կը բղիսի ի նմանէ նոր լցո մի  
կըսփռէ մարդկութեան վերայ բանաստեղծն ,  
ճարտարն մի վսիմ մարդէ . Աստուած նորու  
ճակար ետեւ վառելէ հանճարոյ ջահն , եւ որր-  
տին մէջ զրելէ աղնիւ զդացումներու կայծա-  
կըն . իւր հոգւոյն ճարտակն է գեղեցկին , եւ գե-  
ղեցկին կարծես մի յաւառուկ զդացարանքն ունի :

Այդ քուրմն իսէտկանին , մվ զիտէ իւր-  
եան պէս ընթեռնու իւրէ կէֆներն որոց տակ  
գաղափարն կը ծածկի ի բնութեան : Ուս-  
տի ուրկէ սամիկն կ'անցնի անտարբեր՝ կը  
տեսնեմք զնա կանգ առած ընդ երկար ,  
յաւած մտախոչ եւ զմայլուն մի խոտի շիւ-  
զա վերայ կամ մի ցօղց կաթլի որ զերկին  
կը ցոլացնէ . խորհուրդն՝ որ կայ յամենացնի՝  
մերկէ իւր աշաց առջեւ որ կը շողան մի նո-  
րանշան հրով , կը հասկանոց ամէն ինչ որ  
կասեն գունոց , ճայնի , ձեւոյ լեզուով առար-  
կոցք եւ էք արարչութեան . — ճառագայթ-  
ներն երկնից , մրմունջք անտառին , ճազ-  
կունք գացոին եւ ծփանք ծովուն : Ուստի ,  
երբ ամիտին մէջն կ'անցնի ծանր , կը  
կարծուի թէ ոչ ումեք կը նայի , բայց մի  
զիտողէ նո՞ ոյր ակնարկ արագ ըմբռնումն  
մի ունի , եւ գէմքեր չին զոր կը աեսնէ .  
այլ հոգիներ : Յաճախ գուրս կ'ելնէ ընկե-  
րութենէն , եւ ներկային , կը խորամիփ այն  
ամայութեանց մէջ որք կը կոչուին բնութիւն ,  
շիրմաստան , անցեալ , եւ որք աւելի բարզ-  
մասիրս ընկերութիւններ են իւր համար .  
եւ կը թափառի պատմութեան մսիլիներուն  
մէջ , մահարձանաց շուրջն կամ թաւուաներու

խորն, եւ այդ ստուերաց մէջէն խորհրդաւ-  
որ ճառագայթներու անցն կը նշանարէ :  
Մերթ կը սիրէ նստիլ Ովիէտնու եղբն կամ  
անդնդոց, եւ կամ կը մագլէ կ'ելնէ յանմա-  
տոց ինչ բարձրութիւն ուր միակ է արծուոցն,  
տապերուն . . . եւ անհունին հետ : Ի՞նչ  
կ'ընէ նա . — կը խոկայ, կ'երազէ, կ'ընթեռ-  
նու, կը հսուկանոյ, կ'զգածի, կը խօսակցի  
ոներեւոյթ ոգիներու հետ՝ զի երբեմն կը  
շարժին խր շրթունք կամ Ասոուծոյ հետ՝  
զի իւր աշխունք կը յափշտակուին երկնուղերձ.  
գեղեցիկն, վաեմն կը ճարակի, առ այսպէս  
իմն ասել . կ'արբենայ լուսով, բուրով, գու-  
նով, երգով, գեղեցիկն տպաւորութիւննե-  
րով կը նու հոգին, նոր եւ ազնւական խոր-  
հրդոց եւ զգացմանց հեղեղ մի կ'ողովէ իւր  
միտքն ու սիրոն, եւ կամ իւր յլացմանք կը  
մարմնանան իւր երեւակայութեան մէջ ձեւե-  
րու տակ զոր գտաւ ի բնութեան կարող  
թարգմանելց տեսիլն զոր ունէր ի մափ : Մի  
հզօր եւ առուռածային ոգի, զոր ներշնչու-  
թիւն կ'անուանեն, որ մարդարէից համար  
Եհովայի շունչն էր եւ Յոյն պուէտից համար  
Ապոլոնի ազգութիւն, զոր կ'զդան յինքեանս  
ամէն ճշմարիտ բանաստեղծք, եւ որ իրօք

մէրն է գեղեցիկն, մէրն, ամէն արգասաւորու-  
թեան այն խորհրդաւոր պատճառն, այսինքն  
գարձեալ Աստուծոյ ոգին, կը յուզի, կը ջեռ-  
նու ի նմա եւ կ'սախալէ զնա արտայացաել  
տեսլիներն որք իւր երեւակայութեան մէջ կը  
նկարուին, զգացումներն սրովք կը թրթաց  
իւր սիրան, քնա՛ր կենդանի : Եւ յայնժամ  
ինքն եւս կը սիսակերէ, կ'երգէ, կը խօսի;  
— կ'ստեղծէ . այս, զի հանճարն մի զօրութիւն  
է ստեղծիչ, եւ իւր գործն մի աւելի կատար-  
եալ եւ աւելի անխառն բացարաթիւնն է  
գեղեցիկն, գաղափարականին յատակագոյն  
ձեւացումն . զի այս է սահման եւ պաշտօն ար-  
ուեսաին (եւ արուեստ ստելով կը հսուկանամք  
գեղարութեստն) — գաղափարական գեղեց-  
իկն բացարաթիւնն, զաելով զայն անկատար  
կամ երկրորդական ձեւերէ, եւ աալով նմա  
գծերու եւ գյուներու մի այնպիսի ամբողջու-  
թիւն, որ գաղափարն ներկայացնէ իւր զուտ  
գեղեցկաթեան մէջ, — որչափ հնար է, զի ձեւն  
միշտ քող մի է եւ քողն կը թափացանէ . ան-  
նիւթ հոգեաց աշխարհին մէջ միայն պիտի  
արուել մեզ նկատել զբացարձակ գեղեցիկն իւր  
մերկութեան մէջ անձածկաց :

## Q

Այս տեսութեամբ արուեստն զեր ի վերոյէ քան զբնութիւն . զի , թէպէտ կը պահասի նմա կետնքն՝ իրականութիւնն , եւ միշտ մի տատղիկ չքայ չնչուորել Բիկմարդիսններու Կալոթէններն . բայց իւր գործերն աւելի կատարեալ գեղեցկութիւն մի կ'ընծայեն , իտէական գեղեցիկն կը բացատրեն լոկ եւ անխռուն , մինչդեռ իրականութեան մէջ ամէն ինչ չէ գեղեցիկ . գեղեցիկն հետ կը կցորդի տգեղն , փափիկավանդ մի երգի հետ կը խառնի մի խըռապուտ արձագանդ , մի ճաշկճ կը խաթարէ մի մարգագետնոյ ծաղկագիծ նկարն , եւ մի ազնուական ըղձի քով կը մրմռայ մի գճուճ ու անսանական կիրք : Արուեստն , ստուգիւ , իւր ստեղծմանց տարերքն բնութենէն կ'առնու յանօթ , գաղափարն նիւթով կը մարմնանայ եւ ազգելի կը լինի զգացյարանաց . Հիւկօյի մի տաղին համար բիւրեղն իւր քմահամ ձեւերն կուտայ , վարդն իւր բոյր , աղաւնին իւր վուլուն , երդն իւր ծուխ , ծիածանն

իւր գրյներն , աստղն իւր նշոյլ , արեւ իւր շոլ , լուսին իւր շալ , մտածութիւնն իւր բարձրագոյն թռիչքն . զգացումն իւր սրբագոյն խանդքն , եւ լեզուն իւր վաեմագոյն բարբառքն . եւ Ռոմֆոցէլի կցսերուն գեղեցկութեան մէջ քանի իտալուհիք իւրեանց մտանին սևնեցած են , մին իւր սեաւ աշուին , մւռն իւր ճակատն ամօթլեած , այս իւր շրթունքն վափիկալոր , այն իւր բագուկըն ճախարակեց եւ Ֆօրնարինա իւր հասակն օդգեղէն : Անշուշտ , բնութիւնն գերագոյն վարժապետն է ճարտարաց . առանց բնութեան ուռման շիք բանաստեղծութիւն . բայց այն ամբազութիւնք զոր այդ ցիր եւ ցան տարրերէն կը կազմէ ճարտարն՝ տեսլականին ներշնչութեամբն առաջնորդեալ քանի՛ տարրեր են բնութեան գործերէն . ի՞նչ գիւթիչ եւ նորանշան գեղեցկութիւն , որոյ ի զուր կը խնդրես տիպարն ի բնութեան . տիպարն արտեստագիտն հագւայն մէջ է միացն . արտեստան բնութեան հետ իւր մրցման մէջ կը տանի յաղթանակն : եթէ , որպէս կը սահմաննեն ումանք , գեղագուեասն բնութեան նըմանողութիւնն լինէր եւ լուսանկարն արտեստին կատարելութիւնն , քանի՛ն անկա-

տար կը լինէր եւ ստորին , զի բնութեան առարկայք միայն կեանքով անհամեմատ բարձր պիտի լինէին արտեստին յաւէտ ապիկար փորձերէն : Բայց բանաստեղծն , ճարտարն անծանօթ դեղեցկաւթեան տեսիներ կը պարզէ մեր առջեւ , նոր հորիզոններ կը բանայ , գիւթական աշխարհաց մէջ կը փախադրէ զմեզ , յորս ամէն ինչ գեղեցիկ է գաղափարական գեղեցկաւթեամբ , այսինքն ամէն ինչ կը խօսի ուղղակի մեր հոգւոյն հետ , ամէն ինչ կը յուղէ զմեզ , ապնուական խորհուրդներ ու գործական զգացումներ կը ներշնչէ մեզ . զի գեղարւեստն մտածութիւնն է եւ զգացումնիրացեալ՝ մարմնացեալմի չնքի , մի արձանի , մի նկարի , մի նուազի , մի քերթուածի կերպարանին տակ : Մանաւանդ գեղարւեստն արտեստագիտին հոգւոյն բացարսութիւնն է : այն մեծ հոգւոյն՝ որ լի է գեղեցկին համայն շացումներով , որ մեծ իրաց եւ մեծ ճշմարտութեանց բնազդումն ունի , եւ զոր Աստուած կազմել է այնակէս փափուկ , այնակէս զգացուն , այնակէս զիւրավառ , այնակէս խանդաղատալից , զի չիք ինչ որ ընդհարի նմա եւ անցնի առանց մի խորին արձագանդ հանելց ի նմանէ , արտա-

քին աշխարհի փոքրագոյն երեւոյթն իսկ այդ հոգւոյն մէջ իւր հակածարուածն ունի . եւ երբ կը խօսի մեզ բնութեան , ընկերութեան , երկնից վերայ , որպէս ինքն կը հասկանայ , ո՛չ , իւր տեսիկք քանի՛ տարբեր եւ բարձր են քան զմերսն , ինչե՛ր կը տեսնէ զոր մեք չտեսնէինք , ի՞նչ ձայներ կը լսէ ցայն վայր մեզ անծանօթ , եւ ի՞նչ վսեմ խորհուրդներ կը յլանայ որ յանկարծ մի թեւ կուտան մեր հոգւոյն եւ նոր լսւով մի կ'ողողեն մեր մթամած արտեւանունքն : Այսպէս գեղեցկութեանց մի այլ շար կայ , որ արուեստին ծնունդքն են , եւ արտեստն այլ մի արարժութիւն է բնութեան նման , որ իւր կարգին կը պատկերէ Աստուծոյ խորհուրդն որպէս կ'աճի եւ կը զարգանայ այն մարդկութեան մէջ՝ յառաջդիմութեան օրինօք :

## Ե

Արտեստն , ի՞նչ անուամբ այլ կոչուի , կոչուի Ճարտարպետութիւն , Քանդակագործութիւն , Նկարչութիւն , Երաժշտութիւն , Բանաստեղծութիւն , միշտ միեւ նոյն է , միշտ տեսլական կամ գաղափարական գեղեցկին

բացատրութիւնն է, եւ արտեստագէտն, կոչով կը Պրամանդ, Փիզիաս, լէսնար Տը Վինսի, Բալեսդրինա, Համեր, միշտ միեւ նոյն հոգին է՝ միեւնոյն նուիրական հրով բոցավու, միեւնոյն խոչականին եւ իւր ձեւոցն ի խնդիր: Մատենագրութիւնն եթէ ուղեմք մի ընդարձակ իմաստով առնուլ, որպէս կ'ընէ ուրեք Լամարթին, պարտի իւր մէջ բովանդակել բոլոր գեղարուեստքն, զի ամէն արուեստական երկ մի էջ է յորում ճարտարն գրելէ իւր խոհանքն, իւր տպաւորութիւնքն, իւր երազներն, իւր յիշատակներն, իւր յոյսերն, իւր արցունքն, իւր խինդքն, իւր տենչքն, քարի, փայտի, պղնձի, գունյ, ձայնանչի, բառի լեզուով: Քոյր են գեղարուեստք եւ ի միամին կը զարգանան, զի փոխազարձարար կ'ազգեն միմեսոց վերայ, քանզի միեւնոյն առարկայն ունին եւ միեւնոյն նոլատակն, այն է ձեւ եւ իրան տալ գեղեցկին եւ զգայարանաց միջոցաւ խօսիլ հոգւոյն: Այն չորս հոյակապ դարերն, որք քաղաքակըթթութեան հօրիզոնին վերայ փայլաղ լուսափողիով աստղեր եղան եւ որք Պէրիկղէսի, Աւգոստեայ, Վերածնութեան եւ Լուդովիկոս ժԴ. ի դար կ'անուանին, միանդամայն

փթթումն տեսին հանձարաց որք գեղեցկութեան հրաշակերտներ թողին այս այլեւայլ ձեւոց տակ: Պէրիկղէսի գարուն մէջ Պըղատոն Սունիոնի հրուանդանին վերայ կը յափշտակուէր խոչական աշխարհն, Եսքիղէս, Սովորկլէս եւ Եւրիփիդէս թատեր վերայ կը պատկերէին մարդկային սիրան ի կուի ճակատագրին հետ, Զեւքսիս եւ Ասկղէս կը նկարէին, Փիդիաս, Պրաքսիտել եւ Լիսիպոս կը քանդակէին, Տիմոդէս կ'երգէր, Իկարնոս եւ Կալիկրատ զՊարթենոն կը ճարտարազետէին. Աւգոստեայ դարն տեսու ի Հոռովմ այն համաստեղութիւնն որ կը կոչուի Վիրգիլ, Ովրատիս, Տիբուլ, Լուկանոս, Ովիդիոս, Յորեալ, Վիտորվիտոս, Մարկոս Լուտիոս: Խտալիոյ մէջ վերածնութեան այն մեծ դարսն, Թասսո Երասմուսի աշուունիան կ'երգէր մի անմահ քերթուածի մէջ, Անաֆայէլ Այլակէրտունիան կը նկարէր մի լուսեղէն վրձնով, Միքէլ Անձելօ Ս. Պետրոսէ հճէրն կը բոլորէր երկնատիու, Յուլիոս Բ. ի մահարձանին վերայ զՄուշէս կը վերակենդանացնէր մի ստեղծագործ գրոցով եւ Սիքստինի մատրան մէջ Վերջն ուստասուածի վաեմ ու ահեղ քերթուածն կը գրէր գու-

նով. իսկ Հուգովիկոս ԺԴ. ի դարաւն մէջ Գաղղիա մի պատկ ունէր աղամանդաղարդ մարգրտայեռ, եւ ակունքն էին արծուեթափն Պօսիէ, վսեմն Պօսնէլ, դորովականն Խասիս, միամիտն Լաֆոնթէն, սրտագէտն Մոլիէր, փափկազրձինն Բուսէն, Բիւժէ արձանագործ, Բեռող ճարտարաշէն եւ Լուլի երգահան : Այսպէս գեղարուեստք աջ ի յոջ կ'ընթանան, եւ մի գրական ոսկեդար նաեւ արուեստական մեծ ժամանակ մի է :

## Ը

Բացատրութիւնն է իւրաքանչխրին անհրաժեշտ թէութիւնն, երբ մի արուեստական երկ լացատրութիւն չունի, մի իմաստ՝ մի զգացումն չթարգմանէ հոգւոյն, գաղափարականն կը պակասի ի նմա, մի վիժած դործ է, չչ սահմանեալ ապրելոյ : Զի գեղեցիկն մի գաղափար է, հարկ է զի գաղափարին եւ ձեւոյն մէջ զոր կուտայ նմա արուեստն՝ մի ներգաշնակութիւնն լինի կատարեալ, ոռունց որոյ չիք գեղեցկութիւն յարուեստին. հարկ է զի այն խտէալ՝ զոր բացատրել ուզած է ճարտարն՝ աշաց կամ ականջաց միջոցաւ անցնի դիտու-

դին հոգւոյն մէջ : Աչք եւ ականջ, կ'ասեմ, զի այս երկու զգայարանքն են միայն որովք գեղեցիկն կարէ թափանցելի մեզ, եւ ահա սորա համար գեղարուեստներն կը բաժնեն երբեմն ուսուռնիւն եւ լուսնիւն արուեստից, մի կողմն ծարտարապետութիւն, Քանդակագործութիւն ու Նկարչութիւն, եւ միւս կողմն երաժշտութիւն ու Բանաստեղծութիւն : Պեղարաւեստից իւրաքանչիւրն, սակայն, իւր բացատրելոյ յասուեկ կերպն ու աստիճանն ունի . տեսողութեան կամ միջոցի արուեստք մի խորհուրդ կամ մի կիրք կը բըռնեն ի թռանելն եւ կը դրոշմեն զայն մշտատիպ մի հատոր մարմարի կամ մի պատու կտաւոյ վերայ . իսկ լսողութեան կոմ ժամանակի արուեստք զգացմանց եւ մտածմանց կոհակաւէտ մի գետ կը սահեցնեն մեր զիւթեալ հոգւոյն առծեւէն, մերթ բուռն՝ մերթ հեղիկ, է զի հանգործ եւ է զի ալեծուփ . եւ եթէ ուզեմք դշխոյութեան թագն ընծայել միւմ ի նոցանէ, անշուշտ բանաստեղծութիւն իրաւունք ունի այդ գերիշմանութեան, զի դոգցես յինքեան կը միաւորէ բոլոր այլոց հանդամներն . եւ ոչ ասկաքէն Հոմեր ճարտարապետ է՝ զի քանի զքեղ պա-

լատներ կը կանդնէ , անդրիագործ է՝ զի գոգցես զից եւ դիւցազանց հասակքն կերպարանել է աղնձամոյլ . — Փիդիտսայ երբ կը հարցնէին թէ ո՞ւստի առած էր իւր Ողլմագեան Արամազդայ գաղտափարն . — Հոմերէն , կը պատասխանէր արձանագործութեան Հոմերն . — Եւ Մելեսածին քերթողն մի նկարչէ նաեւ զի իւր գրիչն կը նկարէ ճշգրտահան իրը վրձն , եւ մի երաժիշտ՝ զի քանի՛ դաշնակաւոր կը հնչն իւր տաղք , եւ սրտի ու մտաց հետ կ'զմային ականջք սխրացիկք : Բայց , չէ կարելի սրանալ , մէն մի գեղարուեստ նաեւ իւր յատուկ առաւելութիւնքն ունի , ամենքն այլ առաւետածային են , ամենքն այլ գաղտափարականն կ'արտայատեն իւրեանց յատուկ եղանակաւ<sup>(1)</sup> :

## Թ

Դիտէ մի ճարտարագետական շինուած հայկառ , պիտի զգաս որ մի մեծ ոգի կը կեն-

(1) Գեղեցկին և Արուեստին վերայ տես « Ճշմարտին , Գեղեցկին և Թարւոյն վերայ » , զործ Վիկտոր Գուզէնի որոյ գաղափարներն այս խնդրոյ մասին լուսաւորած են հասիս Հեղինակն :

դանացնէ այդ ողորկ քարերու ներդաշնակ յօրինուածն եւ այդ վեհաշուք չէնքի ճակատն մեծ ու անվերջ բաներ պիտի կարդաս : Եթէ այդ չէնքն Ս. Պէտրոսն է Հռովմայ զոր լը Պրամանդ եւ Միքէլ Անձելօ ստեղծագործեցին , եթէ Ս. Պէտրոսն է Լուսորայի զոր Քրիստով Վուէն երկնեց , եթէ Ս. յա-Ս. Քիան է զոր Անթեմիոս եւ իդիտոր կերտեցին , եթէ Նորաբան-բառ-բառէն է՝ Գոյթական ճարտարագետութեան այդ հրաշակերտն , դոքա պիտի խօսին քեզ հետ անհունին , Գերագոյն էակին վերայ . այդ գմրէթից մ. ջն յոր կը վերցնես աչերդ հիացմուր եւ լի մի կրօնական երկիւղիւ՝ պիտի կարծես զերկինս ընդումարել , եւ այդ եթերաբնակ զանգակատանց նետաձեւ ծայրից հետ պիտի պահայ միտքդ այլ յանհունն եւ արեգակի յարեգակին պիտի իննդրեն զին էից , եւ ահա ինքնարեր մըմամբ պիտի կըին ծունդերդ , եւ աղօթք՝ նման այդ կամրաց ամպերուն՝ պիտի սուառնին առ Նաերկիւղած շրթներէդ . այդ տաճարն վեհավայր գողցես մի աշխարհ է՝ մանրանկար պատկեր տիեզերաց , նորա նման լի անհուն էակին գաղափարով եւ արարչութեան օրհնից խունկերով . — եթէ մի ասլարանք է այդ

չնք, նման այնց զոր Բէռոլ եւ Մանսար կը վնէին Արեւ—Թագաւորին համար, որպէս կը կոչեն Գաղղիացիք զԼուգովիկոս ԺԴ., կամ այնց զոր յաւէտ մորմոքելին Յակոբ Պալեան կը նատեցնէր յափունա Բոսփորի՝ նման սպիտակամարմին կիւսերու որ գան անշարժ զիւրեանց պատկեր դիտել յալիս գողգոջուն, զի՞ կը հաճի, զիա՞րդ կը յափշտակուի երեւակայութիւնն մարդոյն, երանութեան աշխարհի մի խոյալն կը մարմնաւորի իւր համար . այդ սիւնաշարն անվերջ լուսողող արդեօք ծառաստանն է մի եթերային զրախափ որ կը ձգի անսահման, եւ էակներ չե՞ն դոքա աննիւթ' օդամարմին հոռչներ որ զիւրեանց երջանկութիւն կը պատցըննեն այդ լուսատերեւ ծառաց տակ . ա՛խ, ի՞նչ երազ է գեղեցիկ զոր իրացուցելէ ճարտարին հանճարն եւ որոյ վերայ ամէն միաք կը սիրէ երազել անճկալից.— Եթէ մի մահարձան է, որպէս երբեմն Արտեմիս կանգնել տուաւ իւր սիրելի ամուսնոյն Մաւսոլի վերայ, կամ որպէս Վիսքոնդի կերտեց ծածկելց համար Օսթերլիցի յաղթովին աճիւնքն , կամ որպէս մի պարզ՝ այլ ճշմարիտ արուեստ կը կանգնէ մի սիրեցելց յիշտակին ի պատիւ, ի՞նչ յոցք կը յաւնեն ի

մեզ այդ յիշտակարանին ի տեսիլ . մեր սիրան կ'ողբայ մարդկային վաղանցիկ կենաց՝ խարուսիկ փառաց վերայ, մեր մոտաց մէջ յեղակարծումն կը զարթնուն յիշտակք մեր սրտի հատորներուն որք այդ մահորձանաց տակ քնացողներուն պէս պառկած են հողոյն մէջ, եւ երբ արաւասուաթոր ծունր կը գնես յուսահատ ճակատ մի յեցուցած այդ շիրմական ցուրտ քարին, մի հրեշտակի փափուկ թեւոց բարախումն կիմանաս ացերց մէջ. վեր կը վերցնես աշերդ, Անմահութեան հրեշտակն է որ կը խնդայ քեզ յուսաժպիս : Այսպէս ամէն ճարտարպետական գործ, ատաճար, պալատ, մահարձան, դսիրց, Արդարութեան ապարանք, մուսէնն, թատրոն եւ այլ որ եւ է կրօնական, ազգացին կամ մասնաւոր յիշտակարան, ի՞նչ ոճով այլ լինի, Դորիական, Յունիական, Կորնթական, Հառովմէտական, Արաբական, Բիւզանդեան, Թուքանական, Գոթական կամ նոր Եւրոպուկան, բաւ է զի արտեստագէտն յաջողած լինի բացարել իւր տեսիլն, գրութել ի նմա խորհուրդն եւ զգացումն որ ներշնչեցին զինքն , այդ չենք մի քերթուած է զամ սրոյ նիւթ են Աստուած, անհունն, հայրենիք , սէր , առաքինութիւն,

դիւցազնութիւն, անմահութիւն, յաւիտենականութիւն :

## Ժ

Քանդակագործին գրոցն շունչ կընծայէ անշունչ մարմարիոնին . եւ երբ այդ անձեւ անտաշ ժացոն ճարտարին ճեռին տակ կը ճեււակերպի կը կենդանանոյ եւ, մարմարութիւն դաղափարականին, կը կանգնի անշարժ եւ վեհ իւր պատուանդանին վերայ, ի՞նչ պերճախօս, ի՞նչ գեղեցիկ, ի՞նչ վեմէ : կը կենայ նա, լուռ եւ հանդարտ, մինչ ամէն ինչ կը յուզի իւր շուրջն, եւ անցաւոր իրաց կոհակին, գծուծ կրից եւ հոգերու կուռոյն մէջ կը պատկերէ անանցն՝ բացարձակն՝ յաւիտենականն, այն է ձևարիտն, բարին, գեղեցիկն: Պրաքիտելի, եւ Միջօյի Աստվէքն, Պէլքառէքն Ասրողնն, Լասկնի խմբանգրին, Միքէլ Անձէլօյի Մովչեսն, Յիւմէէի Մէլնն, Կանովայի Ուաշնելնն, Թորուալլուսնի Կունիմուէին, Շուանթալէրի Պայէրայի հսկայագործ արձանն, Արիչալի Կէմեէի եւ Շէլքէրի խմբանգրին, Շօտէի Իդիոսն, Բրատիէի Սահին: ա՞հ, ինչ գործեր, ի՞նչ ստեղծումներ. քա՞ր է

այդ կամ պղի՞նձ, ո՞հ, ոչ . եւ ի՞նչ ոգիներ են այդ սրուեստագէտք . ո՞րպիսի բնազգումն ազնուին, մեծին, վեհին, գեղեցկին, վսեմին . իւրեանց հրաշակերտից առջեւ, զոր զուրկ եմք տեսնելէ այս դժբաղդ քաղաքին մէջ, ո՞րչափ կը մեծնայ մարդ, մի մեծ ոգւոյ թափանցելն կ'զգայ իւր մէջ, իւր մոքին հորիզոնն կ'ընդլայնի եւ ազնուական իշճերով կը բարախէ սիրան երկնալաց : Բացատրել յաւիտենականութիւնն կրօնի, հոնճարոյ, առաքինութեան եւ ձշմարտութեան, ո՞ կարէ առնել զայդ լաւադոյն քան գրոցն Փիդիասներու եւ Ֆլաքամաններու որ գիտէ մի վեհափառ անեղծութիւն ու անշարժութիւն դրոշմել այդ յաւիտենապէս գեղեցիկ իրաց :

## ԺԱ

Նկարչին բացատրութեան միջոցներն են գիծ, սոտեր եւ գոյն, բայց եթէ մի հոգեշունչ հրաշարուեստ վրձին է որ կը նետէ զայդս մի կտուի վերաց, կ'ոգեւորի այն, եւ մարդիկ ծունդ կը դնեն երկիւղած այդ պատառի առաջ զոր առ սոն կը կոխէին դեռ ճարտարին մատնն չափաւորած ի նմա երկնա-

յին գեղեցկութիւնն : Այդ կտաւի վերայ ամեն ինչ կապրի, կը թրթռայ կեանքով, այդ հորիզոն կը մատի, այդ դալարիք օրորել կը թուէին մի քաղցրաշունչ զեփիւռէ . գոյն չէ դա, այլ զգացումն . եւ գիծքն ու ստուերք էակներ են որ կը շարժին, կը խօսին, կզգան, եւ ինչ որ կը խորհին՝ կը տեսնես դոււ : — Ռատ-Փայէլ, մի պահ յերկինս յափշտակեալ սրուցիկ, կ'առնու յանկարծ վրձինն ու երանգտա-պնակն, ահա Մարիամն է Յիսուս մտնուկն իւր գրկին մէջ . ինչ խոէական գեղեցկու-թիւն, ինչ չնորհ ու փափկութիւն, այդ նոյ-ուածքին մէջ կը նկարի գողցես մայրական սրտին բովանդակ գորովն անհուն՝ խառն այն հիացմամբ, ամազութեամբ, ամօթլեած վա-րանմամբ, եւ սոկայն անբացատրելի հեշտու-թեամբն զոր պիտի զգայր մի կրյս որ յան-կարծ իւր անարատ գրկին մէջ մի մանկիկ տեսնէր երկնընկեցիկ : — Դիցիանի յիրեար կը խառնէ գոյներն մի մոգական արուեստիւ, եւ այդ վարշամակի վերայ մի կին կը կեր-պարանի հրաշագեղ, խառն ի խուռն են մա-զերն ու հանդերձներն . ձեռքն մի կառափին կայ արխնաշաղախ եւ իւր գէմքն կը բոցա-վառէ մի խորին ուրախութիւն, արդեօք մի

Մեղերան է դա, ոճիրն է այդ գեղեցիկ կերպա-րանին տակ . — ոչ, Յուղիթն է Հողոփեռ-նեայ զլուխն ի ձեռին իւր լանջի տակ մի կնոջ եւ դիւցազնի սիրտ կը տրոփէ եւ իւր հայրենիքն վրկած լինելոց հպարտութիւնն ու երջանկութիւնն նկարուած են իւր երե-սին վերայ . — Բուռէն զջրհեղեղ կը նկարէ եւ կը թուիս ընթեռնուուլ լրտ Պայրընի «Երկինք եւ երկիր»ն եւ զգալ արհաւիրքն բոլոր այդ տրաբածոց զոր մահն ջրոց երեւութիւն տակ կը պաշարէ յամենաւստ անողոք . ինչ կորով բացարութեան, եւ կ'արտասուես սա զցգ մի տարփածուաց վերայ որք մի երկնաբերձ ծառոց գագաթն են ալպաստանել . անմեղ են անցւչտ — դեռ չը բացուած վարդի կոկոն-ներ — եւ այլոց մեղքն է որ կը քաւենն կ'ու-գին ապրիլ, սիրել . . . բայց ահա կը բար-ձրանայ ապրիլ մնագիտակից, կոյր գործի երկ-նային վրիժուց, եւ զմիւեստիք կը փարին գէթ մահուան՝ մէջ միանալոց համար . — ահա մի կն չնորհալիցն Կռաօղի, ընտանեաց հայր մի է որ զթուրբ Գիրքն կը մեկնէ իւր զաւակաց . մի Անգղիական տան ներքնակողմն կը թուիս աւեսնել, Սնգղիական տան որ կարծես ըն-տանիքի խոէալին իրացումն է . Անգղիացիք

միայն գիտեն թէ ի՞նչ է ընտանիք եւ թէ ի՞նչ  
սուրբ հեղուութիւններ եւ վսեմութիւններ  
կան այն համեստ ակմբին մէջ ուր տղայք  
կը ժողովին խրեանց հօր եւ մօր շուրջն, զգա-  
լով եւ շօշափելով ի նոսա իմաստութիւնն ու  
նախախնամութիւնն, ընտանեկան յարկի այն  
մթնոլորտին մէջ որ զմւսուած է ամենէն  
սուրբ բնազդումներու խունկերով : Ահա այս-  
պէս ամէն նկարիչ, վեհաշուքն Միքէլ Անձէ-  
լօ (զի այս հանճարն արուեստին Պրտէռն է),  
սուուերասէրն Ռամզրան, Երանգաճոխն Ռիւ-  
պէնս, բնասէրն Ռիւյստայէլ, պատմագիծն  
Դաւիթ, գեղջկականն թէնիէ եւ ծովու ու  
երկնքի սիրահարն Այվազովի, մի քանի  
գծերու, սուուերներու եւ գոյներու միջոցաւ,  
զոր սակայն ինքեանք միայն գիտեն գաղտ-  
նիքն միաւորելոյ, իտանելոյ, գաշնակելոյ  
այնպէս որպէս Կընեն, կը պատկերեն մեզ որ  
ինչ կայ ամենէն գեղեցիկ բնութեան, մար-  
դոյն, պատմութեան, գործոց, կրից եւ մտած-  
մանց մէջ, կը պատկերեն իտէականն ամե-  
նայնի գեղեցկութեան որ զմայլմամբ կը հա-  
մակէ զմեղ եւ մեր հոգւցն համար աղնիւ  
վայելումներու եւ աղնիւ յոյզերու աղրիւր մի  
կը լինի :

## ԺԲ

Երաժշուութիւն, աստուածային արուեստ,  
երկնատուր չնորհ առ մարդն. նուազն, ա՛հ,  
ի՞նչ գեղեցիկ է. ներդաշնակութիւնն, ի՞նչ  
խորհուրդ: Սիրան խորին բարախումներ ունի  
մէն մի ձայնի համար, որ կը հնչէ մեղմ կամ  
ուժգին, տիսուր կամ զուարթագին, եւ ի՞նչ  
է այդ անծանօթ հմայութիւնն որով մի լոկ  
ձայն կը բաւէ ցունց տալ հոգւոյն, եւ, տար-  
տամ ու անորոշ, զարթուցանել սակայն ի նմա-  
հոյք խորհրդոց եւ զգացմանց: Երգել կամ  
լսել երգելն մի անոյշ ձայնի կամ մի գործոյ  
որոյ վերայ կը խաղան մատունք հանճարէն  
ներշնչեալք, ի՞նչ հեղտութիւն հոգեկան: Զգալ  
հոգւոյդ օրերեն գաշնակութեան կոհակացն  
յելեւէջ, երազել ի լուր մի քաղցրանուագ-  
ձայնի որ կը թուի քեզ յերկնից անտի գալ,  
անծանօթ իտէական գաւառներու, լուսա-  
ժակիս երկիններու պարզին տեսնել մոգեալ  
երեւակայութեանդ առջեւ, եւ մոռնալ թէ  
մի մահացու ես՝ նիւթէն շղթայեալ մի ոգի,  
եւ ճախրել ազատաթեւ միջոցին մէջ, բարձ-

րանալ, զանհունն ընդգրկել, խանդաղատիլ յիշել, յուսալ, սփոփիլ, արտասուել, եւ յետոյ երբ գուրս կ'ելնես այն դիւթեալսրահէն զոր իտէականացոյց երաժշութիւն՝ ետքառնալ ճամբէդ որպէս զի երթաս ողորմութիւն տաս մի աղքատի, որ մութին մէջ նըստել է ճանբուն եղբն. աստեղաց ճառագայթումն մի կողողէ հոգիդ եւ բուրմանք վարդից կ'օծեն սիրտդ. ահա որ ինչ կընէ երաժշութիւն : Զար մարդիկ երգ չունին, այս, ո'վ Շիլէր, զի Բնչպէս կարէ չար լինել այն որ երգն կը սիրէ. երգն, տարտամ անհունին պէս, առնչութիւն ունի անհունին հետ, եւ յանհունն բարձրանալ յիստուած թեւելէ, եւ Աստուծոյ գալափարն անհաջուելի է չարին հետ. երգել զգալ է, եւ չարք սիրտ չունին : Երաժշութիւնն, մանաւանդ մեծ երաժշտութիւնն, որպէս զրեց Բենկոլէզ իւր Միապատ Մանէւան, Հաէնատէ իւր Մէսէյն, Հայտն իւր Արաբանիւան, Մոցարդ իւր Տն Ճուռան, Պեթովիէն իւր Սնառներն, Վէպէր իւր Ֆրայշն, Ռոսսինի իւր Կիյէօթ Թէն, Պէլինի իւր Նորճայն, Վէռոտի իւր Թրանդուրն, Մէնաէլսոն իւր Ամբոյն Քէչըրուան երազն, կունո իւր Թառադն, այդ երաժշութիւն, կ'ասեմ, մի աշ-

խարհ է աննիւթ իտէական՝ անձառ գեղեցկութեամբ լի, որոյ անդիմաղրելի է հրատոյր եւ ամեն ողի զոր կը յափշտակէ իւր ձգողութեան սահմանին մէջ կը որբի կը մերկանոյ իւր կեղեւներէն :

## ԺԳ.

Ողջոյն ձեզ, ո' անմահ եւ վառապսակ ոգիք, որ կ'անուանիք վիազա, Հոմեր, Եսոյի, Վերգիլ, Անթար, Ֆիրուզի, Տանդ, Շէյքրութիր, Քամոյնս, Թասսօ, Կէօթէ, Շիլէր, Պայրըն, Միցքիէվիչ, Լամարթին, Պէշիկթաշլեան, Ալիշան, Հիւկօ, ողջոյն ձեզ, բանաստեղծք ամէն աշխարհաց եւ ամեն ժամանակաց, ո' գեղեցկին սիրահարք, ո' գտղափարականին արուեստաւորք. ձեր քնարաց սիրացմամբ ունինդրած է մարդկութիւն եւ պիտի ունինդրէ յաւէտ ցորչափ գեղեցիկն պաշտուի երկրի վերայ, ցորչափ մարդն, արեւածաղիկ բարցական, գառնայ բնազմամբ առ արեւագակն կատարելութեան : Երկինք իւր համայն խորհուրդներով, բնութիւն իւր համայն սքանչելիքներով եւ մարդկացին սիրտն իւր համայն ծուփերով եւ իղձերով ձեր տաղից

մէջ է : Մանուկն ձեր տաղերով կ'օրօրի , ձեր տաղերով կ'ուսնի ազօթել , երիտասարդն ու կոյսն ձեր երգոց մէջ կ'ուսանին սիրել , հայրն ձեր քերթուածներով իւր ընտանեկան խորանին սրբութիւնն ու հրապրյըն կը յաւելու եւ կը մեկնէ , ձերն ձեր գեղօններուն մէջ կը գտնէ իւր յիշատակներն , իւր սփոփանքն եւ , գերեզմանին անդունդին վերայ ծռած , յաւելտենական աշխարհին յոյսն ու վիսյլմունքն : Ձեր մէն մի ժամանական , արտօսրն մի երգ է որ կը փթթի ծաղկատիպ , կամ կը բուրէ խընկահոտ եւ կամ կը բիւրեղանայ մարդարտափայլ : Ե՞նչ ոգիներ էք դուք որ մենէ վեր կ'ապրիք , եւ երբ ձեր նոյուածքն յերկիր խոնարհեցնէք՝ ճառագայթներ կը թօթափին անտի . կ'անցնիք , եւ ձեր քոյլեր լուսատիպ կը դրոշմին միջոցին մէջ կ'անցնիք լոյս սփռելով . ուր մութ կայր , կայծ վառելով ուր սառ կայր , երգ նետելով ուր լուռեթիւն կայր : Միշտ նոր են էջերն զոր մի աստուածային գրչով զրեցիք . ամեն սերունդ կուգայ իւր ճակատն կքել մոտախոհ նոցա վերայ , կամ դիշերուան լուսնոյն հետ հակելով կամ ընկողմանած մի ականակիտ աղբեր եղրն , եւ այդ էջերուն մէջ , խորին իրը

զբնութիւն միշտ նորանոր իմաստներ կը գըտնէ , մանաւանդ թէ ձեզմով լաւագյն կը հասկանայ զբնութիւն , երբ ձեր մատեան ի ձեռին կամ ի մտի—զի ամեն սերունդ ի բերան կ'ուսանի զձեզ—ման կուգայ լերանց , ծովուն կամ դաշտաց վերայ : Երկնային բընազդմամբ մի ողեւորեալ մեղուներ , կը քաղէք հիւթն ամէն գեղեցիկ իրաց , եւ երբ այն կը կերպարանափոխի կը կազմի ձեր հոգւոյն կրակով ու բոյրով ի՞նչ մեզր է հեշտահամ եւ անսպառ , որով ամեն գար կուգայ սնանիլ , հեշտանա՞լ : Նիւթոյն գձնութութեանց , վշտաց մրիփիներուն , անիրաւութեան յաղթանակներուն , իմաստասիրութեան մոլորումներուն մէջ հոգին կը սիրէ ապաստանիլ այն աշխարհն , յսրում կը բնակիք եւ յորում ամէն ինչ մեծ է , լայնատարր եւ լուսաւոր , եւ սիրտն ավատ շունչ կ'առնու , եւ օդն՝ զոր կը ծծէ՝ բուրումներ ունի սրք այս աշխարհէն չդան : Թէ երբ կամարթին կոչուիք եւ հաբերէնէն բնութիւնն ու Աստուած , սէր եւ անմահութիւն , թէ երբ Միլտոն լինիք եւ վաղասանէն երանութեան զրախտի մի զրգանքն , առաջին ամոլից տարփանքն եւ երկնից փտռքերն , թէ

Երբ Շէյքսպիր լինիք եւ մի գիւթական պէտքանի վերաց պատակերէք բարւոյն ու չարին, նիւթոյն ու սդւոյն կովին որ կեանք կ'անուռանի, թէ երբ Յորնուղ լինիք եւ մի Երիշեաբան հրաշէկ գրչով դատապարտութեան խարանն դրոշմէք թագավազակ մալութեանց ճակաբին վերաց, թէ երբ Մարտիալէս լինիք եւ մի քանի հախորեաց առղերու մէջ մի կոյց ծրարէք, եւ թէ երբ Հիւկո լինիք, հանձա՞ր բազմաձեւ, եւ մի սրտի մէջ գրայք ամենայնի սիրտն եւ մի մոռքի մէջ խորհիք ամենայնի խորհուրդն եւ մի անձայրածիր երեւակայութեան մէջ ցոլացնէք տեսանելի եւ անտես աշխարհաց պատկերն, եւ մերթ քնարերգուին քնարն, մերթ վիպատանին բամբիոն, մերթ Սովորկլեաց սուլքըն եւ մերթ երգիծաբանին խարազանն առնուք ի կիր եւ լինիք միշտ մեծ, միշտ վսեմ, դուք, ո'վ երկնազգեցիկ ողիներ, դուք միշտ ճշմարտութեան եւ արդարութեան քահանայներն էք, զեղեցին կրօնն ունիք, մարդկութեան մարդարէներն էք:

## ԺՊ

Մարդկութեան մարդարէներն, այո՛, Տիկնայք եւ Տեարք . այն ուղեւորութեան մէջ՝ զոր կ'ընէ մարդկութիւն գարերէ հետէ ձբգտելով յանձանօթինչ իտէական, յատղ ինչ հեռաւոր որ կը ծածկի անորոշ հորիզոններու մշուշին մէջ, մարտարք եւ բանաստեղծք՝ որք բիբ ունին երկնալոյն՝ կ'ընդնշմարեն պայծառութիւնն այդ հեռաւոր նորատակին եւ մատնանիշ կ'ընեն զայն, եւ իւրաքանչիւրն՝ մէն մի Մովսէս այս կենաց անստատին մէջ՝ կը պատմէ մեզ Աւետեաց երկրին գեղեցկութիւնքն . իւր զրյացքն կը քաղցրացնեն ուղւոյն գառնաւթիւնքն, կը սրտապնդեն զմեզ եւ յառաջ կը մըեն յուսալից : Դէս ի կատարելութիւնքն այս ընթացից մէջ մարդկութիւն միշտ առաջնորդէ ունեցած զբանասաեղծութիւն, զարուեստ . մի տաճարի մէջ է ժողոված, մի սրակերի առջև ծունդ զրած, մի նուագարանի ձայնով աղօթած, ոլարտծ, երգած, խնդացած, լացած : Յառաջակիւթեան տապանակին առջեւէն միշտ մի դաւիթ կայ որ տաւիլ ի ձեռին կը նուազէ

Եւ կը կայթէ գալնակութիւն եւ աշխոյժ  
տալով թափորսց քայլերուն։ Քաղաքակըր-  
թութեան խանձարոց մէջ ինչ են Այեդք,  
Դողթան երգիչք, Դրուիդք, Պարդք։ Ինչ  
են նոր ազգաց մանկութիւնն օրորող Դրու-  
պատաւրք, Մէնսորէլք, Միննէզինիէրք, եւ  
ինչ են քաղաքակըրթութեան դարերու մէջ  
ամէն լեզուներու եւ ամէն ձեւերու բանա-  
տեղք։ — Եթէ ոչ խոհականին առաքեալք,  
յառաջդիմութեան կարապետք։ Ամէն ան-  
գամ որ Աստուած ժամն եկած կը համարի  
մի նոր եւ մեծ գաղափար տալոյ մարդկու-  
թեան, կը դնէ զայն մի բանաստեղծի մըտ-  
քին մէջ եւ կը մերկանայ նորա աշաց մի այլ  
մասն քօղցն որ կը ծածկէ զնմարտութիւն։  
այլ բանաստեղծն գիտէ իւր գործ։ այդ  
գաղափար ձեւն կ'առնու մի խօսքի, մի նը-  
ւագի, մի նկարի, մի անդրոց, մի շինուա-  
ծոյ եւ ի նոցանէ կը մտնէ մարդկային հոգ-  
ւոյն մէջ եւ քաղաքակըրթութեան կերպարա-  
նըն կը փոխի։ մարդն կը զոհէր՝ կ'աղօթէ,  
կ'սոլաննէր՝ կը սիրէ, կը գերէր՝ կ'աղատէ։  
մի ինչը էր կինն՝ մի կեանք կը լինի, մի բե-  
ռըն էր մանուկն՝ մի աւանդ կը լինի, ըս-  
տրուկ էր ժողովուրդն վեհապետ կը լինի։ Օ՛չ

յարդեմք եւ սիրեմք գեղարուեստներն . մը-  
շոկեմք ի մեզ գեղեցկագիտական ճաշակն .  
նա կ'ազնուացնէ եւ կը մեծցնէ զմեզ . նա  
հզօրագոյն տարբն է քաղաքակըրթութեան։  
եւ երբ Աստուած մի հանճար կուտայ մեզ,  
ա՛հ, գրգամք նորա վերայ . բայց, թշուա՛ռ  
մարդկութիւն, յաճախ անգոսնած է զայնո  
որք իւր մեծագոյն բարերարներն են եղած.  
Համեր հաց կը մուրայ կոյր եւ քաղաքէ  
ի քաղաք թափառական, Փիդիաս բանտի  
մէջ կը հեծէ, Ժիլակու կը մեռնի սովատանջ ,  
Պէչկիթաշլեան կը մեռնի անոք, Հիւկօ կը կո-  
րուսանէ զհայրենիս . զի նոցտ ամապաճեմ  
հակատու բարձրութիւնն ստուեր կը ճգէ ըս-  
տորին ճակատներու վերայ եւ յաջպիսու ու  
ապիկար միջակութիւնն իբրեւ շուն կը հաջէ  
նոցա ետեւէն։ Բայց նոցա վեհ եւ բարերար  
վրէ ժինդրութիւնն կը յիշեցնէ ինձ լը ֆրան  
տը Բոմբինեանի տողերն .

Le Nil a vu sur ses rivages  
Les noirs habitants des déserts  
Insulter, par leurs cris sauvages,  
L'astre éclatant de l'univers.  
Cris impuissants ! fureurs bizarres !  
Tandis que ces monstres barbares

Poussaient d'insolentes clamours,  
Le dieu, poursuivant sa carrière,  
Versait des torrents de lumière  
Sur ses obscurs blasphémateurs.

*Ode sur la mort de J. B. Rousseau*

## ԺԵ

Զասէմք , որպէս բազումք այս նիւթականութեան դարուն մէջ , թէ բանատեղծութիւնն մի տղայութիւն է , թէ գեղարուեառք զարդք են՝ ականջի եւ աչքի հաճոյ , կարեւոր թերեւս տղայ մարդկութեան համար՝ բայց անօդուու երբ չափահաս է այլ : Բանդագուշնք , եւ հայհոյութիւն երկնից սրբազնադոյն պարգեւին դէմ : Թէ մարդկութիւն իդէալ չունենայ , երբ ներկայէն , սահմանաւորէն , յարաբերականէն անդին , վեր ոչինչ նշարք , ոչինչ ըմբանէ բարձրագոյն , ոչինչ յղանայ կատարելսագոյն , եւ չճգախ ի նա սիրով , խանդիւ , ո՞ւր է յառաջդիմութիւն , ո՞ւր է շարժումն բարյական աշխարհին : Զիջէ գեղեցկին զգացումն , եւ կը գագրի մարդկային ընկերութեան դաղափարտական եւ բարյական աճումն . զի երբ ճշնարտութեան , առաքինութեան , զի՞ոյ , սիրոյ , զարմանաց ,

ներման , դիւցազնութեան , անձնուիրութեան , արդարութեան , աղասութեան , հայրենասիրութեան , ընտանեաց , կրօնից գեղեցկութիւնն չզգայ , երբ մեծ գաղափարաց եւ մեծ զգացմանց , աղնուական յազերու , վսեմ հաճոյքներու եւ վեհ ճգամանց ճաշակին չունենայ , երբ գաղափարականին խանդն չվառէ զինքն , ինչպէս կարելի է իւրեան ճգալի ի ճշմարիսն , ի բարին , ի կատարեալն , զի գեղեցկին այս ամենայն է , եւ պէտք չէ անտես առնել Պղատոնի գեղեցկին սահմանն — փայլ ճշմարին — , եւ սա ուրիշ սահմանն — փայլ բարեսյն :

Երբ մի ժողովուրդ բանատեղծ չունի , ասել է նա հոգի չունի , զի բանատուեղծն ժողովրդեան հաւաքական հոգւոյն բարձրագոյն բացատրաւթիւնն է , ասել է մի գաղան է նա որ եկելէ յաշխարհ իւր խոտոյ բաժինընըն ուտելլյ , իւր մարմարն ատուերն ճգելլյ հողոյ կտարի մի վերաց , ճագեր ունենալըյ եւ տարրալուծուելլյ համար . եւ նիւթապաշտաք այսպէս կ'ուզեն առնել զմարդկութիւն : Բայց գետն յովիէան կը դիմէ , ծիծառնն ի գարուն , արասյան յարշալըյ , արծիւն յարեւ , եւ մարդկութիւն մի նալատակ չունի :

Բարեբաղդաբար բնազդման ձայնն հզօրա-  
դոյն է քան զնոցին , բարեբաղդաբար գեղե-  
ցիկն անդիմազրելի հրապոյրներ ունի մարդ-  
կային սրտին համար , բարեբաղդաբար աղ-  
բեւրն կը խօսի ծործորէն , ալեակն կը խօսի  
եզրէն , հովն կը խօսի օդոց մէջէն , որոտումն  
կը խօսի ամպոց մէջէն , Աստուած կը խօսի  
անհունութեան մէջէն , եւ ամէն սարի ծայր ,  
Քորէթ , Սունիսն կամ Ժէրսէյ , մի ոգի կայ  
վեհաշուռք՝ կանգուն — ճաճանչագեղ իրրու-  
արեգակ լերանցն յարտեւան — որ կ'ասէ մեղ  
թէ ի՞նչ կ'ասեն սցդ բարբառք , եւ մարդ-  
կութիւն կ'ունկնդրէ , կ'զգայ , կ'երեւակայէ ,  
կը հասկանայ , կը յուսայ , կ'աղօթէ , կը հա-  
ւատայ , եւ կը քայլէ յառաջ . . . :

## ՎՐԻՊԱԿՔ

Էջ	ՏՍՐ.	ՄԽԱ.	ՈՒԳԲԸ
26	20	մարմնոյ	մարմնոց
43	23	մահամբոյր	մահամբոր
43	25	զայս ամեն	զայս ամենայն
62	4	ասդիկ	Ասդիկ
74	16	լուսնի	Լուսնի
77	3	ի ձեռին	ի ձեռին.



ՀՀ Ազգային գրադարան



NL0345277

